




Ա Մ Ս Ա Գ Ի Ր

Ե Զ Գ Ե Յ Ի Ւ Թ Ե Վ Ե Կ Ե Ր
Ե Ւ Ք Ե Ր Ե Վ Ե Ր Ե Ր




Հ Ա Խ Գ Ե Ր Ո Ր Դ Տ Ա Ր Ի

Ը Ն Գ Ա Ն Մ Ե Ը Ն Ե Ը Ը Ը



Յ Ե Ր Ո Ւ Ս Դ Լ Մ
Ի Տ Պ Ա Ր Ա Ն Մ Ս Բ Ո Շ Յ Ա Կ Ո Վ Ե Ա Ն Ց

1870



Ա Մ Ս Ա Գ Ի Բ

ՀԱՅՈՒԹԵՐՈՐԴ ՏԵՐԻ
ԹԻՒ 41.

ՆՈՅԵՄԲՐԻ 30.
1870.

Ա. Զ. Գ. Ա. Յ. Ի. Ն., Բ. Ա. Ն. Ս. Ս. Ի. Բ. Ա. Կ. Ա. Ն. Ե. Ի. Գ. Բ. Գ. Ի. Տ. Ա. Կ. Ա. Ն.

Խ Ա Ճ Ի Ա Զ Ա Տ Ո Ւ Թ Ի Ւ Ն *

Վ Ր Դ Ա լ ս մ ի ն կ ը որ ա ն ց ե ա լ ը մ ո ռ ։
ն ա ն ի ք ու ն ե ր կ ա յ ն ք ն ն ե ն ի ր . ի ն չ է ն ե ր կ ա յ ն , կ ա լ ու ա ծ ա կ ա ն խ ն դ ի ր ը , ո ր ն ա խ ա պ ա տ մ ա ռ ։ կ ը հ ա մ ա ր ի կ տ ա կ ի մ ի պ ա տ ր ու ս կ ա ռ ։ յ ո ւ զ ո ւ ա ծ ա ն պ ա տ ե հ հ է ն ե տ ե ւ ու թ ե ա ն ց : Ե ւ ս ո յ ն խ ն դ ի ր ը թ է պ է տ վ ե ց տ ա ր ի է ՚ ի վ ե ր ս կ ս ե ա լ է ր , բ ա յ ց ե ր ե ք տ ա ր ի կ ա յ ո ր վ ե ճ ե ր ու ե ն թ ա ր կ ու ե լ ո վ , յ ա յ ս ո ն ի կ ե ր պ ո վ լ ո ր ո շ ո ւ ե ց ա ւ ս ո ւ ր ը ։ Վ թ ո ւ օ յ ս ա ր դ ա ր ի բ ր ա ւ ո ւ ն ք ն ը ը լ լ ա ր ։ ո ր կ ր կ ի ն ա ն դ ա մ ա տ է ր ե զ ա ւ ի ւ ր ս ե ս պ հ ա կ ա ն կ ա լ ու ա ծ ո ց , զ ո հ ե լ ո վ ն ո ր ա ի բ ը ե ր ե ս ո ւ ն տ ա ր ու ա ն ա ր դ ի ւ ն ք ը , ս ո ն ո ր հ ա մ ա ր մ ի ա յ ն ՚ ո ր պ է ս զ ի շ ա հ ա ս է ր ո գ ի ն ը լ լ ։

վ ի ր ա ւ ո ր ի , ա պ ա գ ա յ ի ն մ է ջ ն ո յ ն կ ա լ ու ա ծ ո ց ա պ ա հ ն ո վ ու թ ի ւ ն ը չ մ ն ա ս ու թ ի ր կ ի ն ա ն դ ա մ : Ի ս ո յ ց փ ո փ ս ա ն ա կ շ ա հ ա ս ի ր ու թ ե ա ն ո գ ի ն ե ր ա խ ս տ ա պ ա ր ո ւ թ ի ւ ն ց ո յ ց տ ա լ ո ւ , դ ա ր ձ ե ա լ կ ը ջ ա ն ո յ ն ն ո յ ն խ ն դ ի ր ը յ ո ւ զ ե լ ո ւ ա ն ո ւ ղ զ ա կ ի կ ե ր պ ե ր ո վ , ը ս տ ո ր ու մ գ ի ս ե ն ա ա ն շ ո ւ շ ո ւ ո ր Վ ր շ ա լ ո ւ ս ո յ պ ա տ ո ւ ա ր ժ ա ն ի ս մ բ ա գ ր ի ն ը ս ա ծ ի ն պ է ս ՝ լ ո ւ ս ա ւ ո ր ե ա լ դ ա ր ո ւ ս մ է ջ բ ո ն ո ւ թ ի ւ ն մ ի ե ր բ է ք չ է կ ա ր ո ղ ՚ ի գ ո ր ծ դ ր ո ւ ի լ : Վ յ ն ի ս մ բ ա գ ի ր ը ե թ է ա ւ ա գ և ա ն ս ո ւ ա ո ա չ օ ք գ ի ս ե լ ո ւ ը լ լ ա ր ա շ լ ա ր հ ի ս մ է ջ բ ո ն ո ւ թ ե ա ն ը ր ա ծ ա մ ե ն օ ր ո ւ ա ն զ ո հ ե ր ը , մ ի ն չ ե ւ ա ն դ ա մ ի ւ ր ա լ ի ց ա ռ ա ջ ը գ ո ր ծ ո ւ ա ծ ն ե ր ը , ս ց ս պ ի ս ի տ ը զ ա յ ա կ ա ն վ ջ ի ո ւ մ ի չ պ ի ս ո ւ ի ա ր ձ ա կ է ր :

(*) Շ ա բ ո ւ ն ա կ ու թ ի ւ ն ը տ ե ս թ ի ւ 10:

Խակ բռնութիւնը եթէ յայտնի եւս
՚ի գործ չդրուի , բաւական է հասա.
րակութեան ազատ խիղճը բռնաբա.
րել զանազան երկիւղներով , գաղտնի
վնասներով : Այիթէ բռնութիւն չէ սա
հետեւեալ դէպքը որ բազաքականա.
ցեալ աշխարհիս մէջ գործուեցաւ
դեռ երկար ժամանակ չէ : Դողեր
կը մտնեն պատուաւոր անձի մի վա.
ճառատունը եւ մեծագումար դը.
րամ կը վերցընեն . անոնց գլխաւորը
կը մատնուի նոյն վաճառականին մէկ
սպասաւորին ձեռօքը և կը բանտար.
կուի : Բանտին մէջ կրաքառնայ նա
որ անկէ դուրս ենելուն առաջին
գործն ըլլայ զինքը մատնողը սպաններ
Քիչ ժամանակէն բռնաւոր ձեռք մի,
թշնամի նոյն վաճառականին , իւր ազ.
դեցութեամբը կը յաջողէ աղատել
գողը երաշխաւորութեան միջոցով .
Նա դուրս ենելուն իւր սպառնալի.
քը կը փութայ ՚ի գործ դնել սպան.
ներով զինքը մատնողը , և կը փախչի
բազաքէն : Եգիպտական կառավարու.
թիւնը յարդարութենէ ստիպեալ ա.
մեն ջանք և խուզարկութիւն ՚ի գործ
կը դընէ և Պօլսոյ մէջ փախստական
գողը բռնուելով Եգիպտոս կը բեր.
ուի , ուր բանտարկեալ կը մնայ հի.
մայ . և այս անդամ իւր սպառնալիք.
ները զինքը երաշխաւորութեամբ հա.
նել տուողին դէմէ , և ասկէ կիմա.
ցուի որ գողութեան դրգուղն ալ
նաէ , օրու ձեռօքն ուղած է անուղ.
ղակի կերպով մեսաել պատուաւոր
վաճառականին , ըստ որում չուղէր
նա բռնաւորական գործերու աչք
խիել , այլ իւր աղատ խղճին հետե.
ւելով կը դատապարտէ ամեն ինչ որ
արդարութեան և աղդային իրաւանց
դէմէ : Կմացած է արդեօք այս բըռ.
նութեան և բարբարոսութեան դէպ.
քը Վրշալուսց պատուարժան խմբա.

գիրը , որ կ'ուրանայ լուսաւորեալ
դարուս մէջ այսօրինակ բռնութեան
գցութիւնը . բայց սակայն եղածը իւ.
րազութիւն մի է և արեգական ներքե.
գործուեցաւ : Խեղճ վաճառականը
մեծագումար դրամը գողցունելին
ետքը՝ իւր հաւատարիմ սպասաւորին
կեանքն ալ վրայ տուաւ : Ի՞ովր հասա.
րակութիւնը ականատես վկայէ սյն
գէպքին , և ինչո՞ւ ըսողոքէր , վասն
զի գերի է իւր խիղճը բռնութեան
ձեռքը : Այս օրինակ է ահա այն բա.
րոյական բռնութիւնը որ ծանրացած
կը կենայ բովանդակ հասարակութեան
մի աղատ խղճին վրայ , և այս է պատ.
ճառը որ չկրնար նա բողոքէլ տրդա.
րութեան առենին : Կը տեսնէք սիրելի
ընթերցողք , որ շատ անդամ նոյն խկ
խմբագիր մի եւս՝ որքան ալ աղատա.
սէր ըլլայ , կը հարկադրի իւր ներքին
ձայնը լուցընել , ու յայտնի պարա.
գաներ մէջ բերած և արիւնահեղեւ
զեռներ պատմած ժամանակ եղեւնա.
գործին անունը վարագուրել : Ուր որ
շահ և իրաւունք մի կայ , անոր սիւ.
րոյն որ և իցէ անհատ մի կը պարտա.
ւորի բարոյապէս զոհողութիւններ
ընել :

Եգիպտոսի և Վզէքսանդրիոյ ժո.
ղովուրդը այսօրուայ օրս իւր բարձր
դիբբովը ընդհանուր աղգիս մէկ ըն.
տիր մասը կը կազմէ . աղատ է նա իւր
կրօնին մէջ , աղատ է նա իւր բարոյ.
ական ընթացքին մէջ , բայց աղատ
չէ իւր խղճմանացը մէջ : Ո՞հ , դառն
է մեղ գիմակներ վար առնել , որոնց
ներքեւ ծածկուած կը կենան Վշտիո.
քոսներ և Հեղիտորներ . մեր գրիք
չհամարձակիր զանոնք քննել , բայց
աղգային պատմութիւնը անշուշտ
չպիտի թողու զանոնք մոռացութեան
փոշոյն տակ . երբ բռնութիւնը տե.
զի տալու ըլլայ , խիղճն ալ իւր աղա-

տութիւնը կը գտնէ, խորհելու ազաւութիւնն ալ անոր աջակցելով՝ ազդային պատմութիւնը իւր գործը կը լրացընէ: Այս այն ժամանակ, մհ, այս այն ժամանակ չգիտական հասարակութիւնն ալ արձագանդ կը լրաց սուրբ Վթուոյս արդարութեան ձայնին. նա իւր խղճին ազատութիւնը և սա իւր հողային սեփականութիւնը և իւր իրաւունքը ամբողջապէս ձեռք կը բերէ. և այն ժամանակ ապագայն եւս կ'ապահովի: :

Այս եգիտական խնդիրը իբրու օրինակ մէջ բերելով և անոր վրայ բարեսէր ընթերցողաց խոհական ուշադրութիւնը հրաւիրելով, որ միայն կրնայ մեր երկիւղած գրչին լռութք անցած մասերը ինքը մոտք իմանալ, մենք դառնանք կրկին մեր բուն ձառին: Այս օրինակ պարագաներու մէջ որքան որ մարդկացին խիղճը ազատ չէ կ'ըսենք, պէտք է իմանամք՝ որ անիկայ ինչպէս որ պէտք է չյարգուիր և ոչ թէ գերի է. վասն զի ինչպէս մարդկացին իմացականութիւնը՝ սպնապէս և խիղճը և ոչ դաւանաքննութեան ատեանը յաջողեցաւ երբէք զլթայել: Թէ խիղճը և թէ միտքը անընկճելի զօրութիւններ են. հաւորս մի չէ եղած երբէք որ անոնց վրայ ցանց մի նետէ, անոնք իրենց ուժով միշտ կը զօրանան և ոչ մի մարդկացին զօրութեգլուխ կը ծռեն. կարեւորն այն է մի այն որ ներքին իրողութիւնն արտաքին ըլլաց, որ խիղճը կարող ըլլաց իւր բոլոր ուժը ցոյց տալ բունութեան դէմ, սակայն կարելի չէ որ այս ըսածուլինի, քանի որ նա ընկերական յարաբերութեանց օրինացը տակ է, քանի որ մարդս իւր տկարութեամբը աւելի իւր անձնական շահուն կը հետեւի քան թէ ազատ խղճին:

Այս խնդիրս ներկայ լուսաւոր

եալ ազատ գարուս նկատմամբ հինգած խնդիր չամարուի. մոտածենք անդամ մի թէ հոգւոյ և մոտաց ազատութեան համար ինչ երաշխաւորութիւններ ունինք, զըր խրաքանչիւր անհատ կը պարտաւորի պահանջել. ասիկայ առնունք մէր քննութեան նիւթ :

Խղճի ազատութեան պատմութին ընել չեմ ուզեր, սիրելի ընթերցողք, այլ համառօտիւ մի կ'ուզեմ դարուց շրջանին մէջ անոր ըրած ուզելուորութիւնը ցոյց տալ պիտի ձանչնաք անոր անցած տեղերը՝ այն թափուած արեան նշաններէն, որ առաւել իւր արիւնն էին քան թէ ուրիշին:

Ոտնենք նախ հին աշխարհին մէջ, Յունաստանի, ուր տեղ աւելի կը փայլէր ազատութիւնը, որով շատերուն միտքն ու սիրաը հիացուցած ու զմայլեցուցած է. ես անոր աւերակներան վրայ աւելի կը սքանչանամ՝ հոն տեսնելով աւելի արհեստական ձարտարաւթեան ոգի մի: Չեմ ուրանոր նա եւ որ ազատութիւնն ալ հոն ինքզինքը ցոյց տուաւ, բայց անկատար կերպով մի: Չմոռնանք որ այն ռամկւապետական իշխանութեան փայլուն դարերն ալ դարձեալ գերութե վրայ հիմնարկեալ էին, չմոռնանք որ մարդկացին իրաւունքը հոն ալ չճանչցուեցաւ, ինչու համար վասն զի խրզչի իրաւունքը նուիրագործուած չէր հոն: Ոչ Յունաստանի և ոչ Հռոմեանց մէջ գոյութին չուներ այս իրաւունքը՝ որ առաջին է. քան զամեն իրաւունքները: Հոն ժողովուրդը կը պարտաւորէր տէրութեան պաշտամունքին հետեւել, և ոչ սք ազատ էր հայրենեաց շատուածներէն զատ ուրիշ էակներու պաշտօն տանիւ, ազատթէ ոչ կ'աքսորուէր: Աակայն կը տես-

ՆԵՆՔ դարձեալ որ նոյն խակ կռասպաշ տութեան ծոցին մէջ զարմանալի ցոյցեր պատահած ունին, խղճի ազատութեան մէծ դիւցազուներ երեւցած են, որոնց մէջ կայ բանաստեղծ մի և փիլիսոփայ մի: Բանաստեղծն է Ասքոկիչոր, որ համբաւաւոր է իւր Անտիկնեանուն պանչելի եղերերգութեամբ: Անտիկնեան է ազատ խիղճը. Բնչէ եղերերգութեան նիւթը: Ձմէպէի թագաւորը հրովարտակաւ մի կ'արդիկ մահուան պատժով՝ որ Բալինիկէին թաղումն չտան: Արդ նոյն խակ հնութեան դարուն նկատմամբ՝ այս արգելքը սաստիկ կը վիրաւորէր ժողովոդեան կրօնական խիղճը: Անտիկնեան միայն բողոքելը բաւական չհամարիր, իւր իրաւունքը ցաւոց եւ մահուան մէջ կը հաստատէ: Անոր վրայ կը տեսնուի՞ եթէ ուշադրութեամբ դիտելու ըլլամբ, Յունաստանի տեսլական անձնաւորութիւն մի. նա ոչ թէ ճգնագգեաց Արեւելքին դուստրն է, այլ Հելլենաց քաղցր կիմային աղջիքը, որ իւր հարսնութեան քօղին վրայ ցաւ կը յայտնէ, և իւր արեւուն ժպիտներուն վրայ կը վշտանայ. բայց իւր անձն ալ կը զոհէ անոր՝ զոր իրեն պարտաւորութիւն կը համարի:

Ոտիկ ըրէք սննդամ մի և ըսեք ինձ թէ անոր խօսեցածը մարդկային խղճին համար չէ. որուն սա հետագայ մի քանի խօսքերը բաւական կը համարիմ մէջ բերել:

“ Դիտէիր դուն, ըսաց թագաւորը Անտիկնեան, իմ հրատարակած արգելքս:

“ — Դիտէի. անոր խօսքը բաւական տարածուած էր:

“ — Այսու ամենայնիւ դու համարձակեցար այն օրէնքներն աւրել:

“ — Այս օրէնքները ոչ Արամազդ:

“ և ոչ արդարութիւնն ինձ յայտնած

ունքն. եւ չէի կարծէր որ քեզի պէս ոմահկանացուի մի հրովարտակը բաւական ոյժ ունեցած ըլլայ՝ մինչեւ անդիր օրէնքները գերազանցելու, որ Աստուծոյ անմահ գործն է: Այս անդիր օրէնքները ոչ այսօրեայ և ոչ երեկուայ են, միշտ կենդանի են, ու եւ ոչ մէկը գիտէ անոնց սկիզբը: Այրդ, մարդոյ մի սպառնալիքէն վախոնութով զանոնք մոռնալ և աստուածոց ով վրէմինդրութե հանդիպել մի թէ ու պարտաւոր էի ես: Աս գիտէի որ մահ կը սպասէ ինձ: ”

‘ Եոյն խակ ինքը մեծ փիլիսոփոյն այն քաջասկրտն ու համեստ դիւցազելը, Ասկրատէս, որ առաջին անգամն արտասանեց ոչ կարենք (non possimus), երբ իւր հաւատքը ուրանալ տալ կ'ուզէնն, պատասխանեց. “ | տւ է հնազանդիւ աստուածոց քան թէ մարդոց: ”

Այսու ամենայնիւ այս պանչելի երեւոյթները հին դարուց մթնոլորտին մէջ մէտէորաներ էին: Պղատոն Ասկրատաց աշակերտը չճանաչեց եւ չպատուեց խղճի ազատութիւնը. այն հասարակապետութեան ժամանակին մէջ չճանչեց անոր իրաւունքը, և ինչ պէս սր բանաստեղծութիւնը ծաղկ կասպակ բերաւ մտուց իւր քաղաքին սահմաններուն մէջ, նոյնը չըրաւ նաև խղճի ազատութեան համար. նա է օրէնք գնողը թէ տէրութեան կրօնական օրէնքները աւրողը եթէ օտարական է՝ աքսորուի, ճակտին ու ձեռքերուն վրայ նշան գրոշմելով. խակ եթէ քաղաքացի է՝ սպաննուի: Ահաւասիկ խղճի ազատութիւնն ինչ մտօք կ'իմանայր նա:

Հոռմացու մէջ ալ Ամիկերոն Պղատոննեն տարբեր չէր մտածէր այս կետին վրայ, Աս իւր Դուսքուլում գիւղին մէջ նատած ժամանակ չաստուածոց վրայօք զարմանալի ազատութէ

կը խօսէր . երկու հաւահմայ (ֆալճը)
կը լսէր , չեն կրնար ջիծաղի՝ երբ ի-
րարու կը հանդիպին . սակայն ինքը
երբ սրբազն հաւերուն դիմաց եր-
կրպագութեան կը խսնարհէր՝ երբէք
ծիծաղ չեր գար իրեն : Աւստի յայտ-
նի է որ հին ժամանակին մէջ խրդճի
իրաւունքը գոյութիւն չէ ունեցած :
Աւ յեւոյ ինչպէս եղաւ որ անիկայ
աշխարհիս տիրեց . ասոր պատճառ ես
փիլտոփայական մեծ յեղափոխութիւնը
կը գտնեմ , որ վախճան տուաւ խղճի
վրոյ բռնացած իշխանութեան : Օր
մի աշխարհիս մէկ մժին կողմը , միա
հեծան տէրութեան կողմէ գատաւոր
կարգուած իշխան մի գատաստանա-
կան աթոռը բազմած էր , և իւր առ-
ջեւը կայներ էր օտարական ամբաս-
տանեալ մի , որ կը լսէր անոր . “ Թա-
գաւոր եմ ես : — Ծագաւոր ես . ուր
է քու թագդ , ուր է քու զօրքերդ ,
դու և ոչ խեղճ աշակերտներդ հետդ
ունիս : — Իմ թագաւորութիւնս այս
աշխարհէս չէ : ” Այս խօսքէս ծագե-
ցաւ հոգւոց ազատութիւնը . վասն
զի այս խօսքս անոնց առաջը այնպիսի
երկիր մի բացաւ , որոյ վրայ աշխարհի
պետութիւնն մի իշխանութիւն չունի
բնաւ : Վոկէ սկիզբն կ'առնու ձշմար-
տութեան բարոյական թագաւորու-
թիւնը , որու ծիրանին արեամբ ներ-
կեցաւ և պսակը փշեղէն էր , ըստ ո-
րում այն ամբաստանեալ աստուածայ-
ին անձը անմիջապէս դատապարտու-
եցաւ , ու կախաղանի մի վերայ մե-
ռաւ . այս կախաղանը երկու աշխար-
հիս սահմաններն որոշելու նպաստեց .
այն է Վրիստոսի խաջը : Գիտեմ ձեր
միտքէն պիտի անցընէք հիմայ սա
առարկութիւնը , և պիտի ըսէք թէ
չէ որ յանուն այս խաջին այնքան հա-
լածանքներ եղան : Զէ որ Ակեղեցին
այս խաջը ձեռքը բռնած այնքան ար-

իւններ թափեց դաւանաբննութեան
դարերուն մէջ : Գիտեմ , և ձեր ըսէ-
լքէն աւելի կ'իմանամ ես : Այսայն
թէ գիտնանք որ եղած հալածանքները
յանուն իմ ըսած կախաղանիս չեն ,
այլ յանուն այն ոսկէ զօծ խաջին կոս-
տանդիանոսի , որ քրիստոնէութեան
մէջ տէրութեան կրօնը կը նուիրա-
գործէ : Կոստանդիանոսի խաջը այս
պէս կ'ըսէր Ակեղեցւոյ . Կոսլ պիտի
յաղթես դու . Աւ ես կ'ըսէմ անոր
թէ : Դու ալ միշտ յաղթուած ես այս
աղետալի նիղակակցութեամբս . միշտ
յաղթուեցար՝ քանի որ զօրութիւն
բանեցնել ուղեցիր . քու նիւթական
յաղթանակներդ ուրիշ բան չեն՝ բայց
եթէ ըրած բարոյական կորուստներդ :

Խղճի ազատութիւնը ծնող այն
մեծ յեղափոխութեան հեղինակը ը-
սած է սա խօսքը . “ Զէք գիտեր ինչ
ոգւոց տէր էք դուք . այն որ սուր կ'առ-
նու ձեռքը՝ սրով ինկնի : ” Աս իրմէ
ետքը աշակերաներու գունդ մի թո-
ղուց , որոնք անոր շաւիղը բռնեցին
դացին : Խղճի ազատութիւնը այն ժա-
մանակ աւելի կը յայտնուի , երբ տա-
ռապանաց և մահուան տագնապնե-
րու կը մասնուի մարդս . ըստ որում
այն միջոցին մարդկային միտքը ան-
մահ և անյաղթելի կ'երեւի : Դուք որ
միտքը լուծի տակ դնել կ'ուղէք . ինչ
պէս կրնաք յաղթանակել այնպիսի
մարդոյ մի որ ամեն ինչ մինչեւ մահն
աչքն առած է : Շատ շատ՝ կրնաք
զինքը ՚ի կախաղան հանել կամ ՚ի բոց
մատնել . բայց եթէ անոր միտքը բռ-
ցէն աւելի դէպ ՚ի երկինք բարձրա-
նալու ըլլայ , գիտոցէք որ յաղթուե-
ցաք : Այս խաչեցելոյն աշակերտները
երեք դար բռլը՝ այս մեծ պատերազ-
մըն ունեցան խղճի աղատութեան՝
և յաղթեցին : Աւ ոչ միայն զայն ՚ի
գործ դրին , այլ եւ իբրեւ սկզբունք

ընդունեցին և քարաղեցին : Գալիլիա յի նաւալվարը երբ իւր տիրոջը մահուանէն և յարութենէն եաբը դատաստանի առջեւ քաշեցին բերին , Առկրատի խօսքը կ'ըսէր նա միշտ , թէ լաւ է Աստուծոյ հնազանդել քան մարդոյ (1) : Խղճի աղասութեանը բոլոր մեծութիւնը և վեճմութիւնը յայտնելու համար պէտք էր բոլոր մարտիրոսաց և կրօնի գիւցազանց խօսքերը հոս մէջ բերէինք , որոնք իրենց արիւնովը գրուած են : Այսպէս քրիստոնէութիւնը երեք դար իւր ամենադառն տառապանքներուն մէջ մարդկային մոտաց և խղճին աղասութիւնը հաստատեց , եւ առաջին անդամ Հռոմայու կեսարը սահմանի մի հանդիպեցաւ , ուր տեղ վախճան կ'առնցը իւր իշխանութիւնը , և այս սահմանէն չլցցաւ անդին անցնիլ :

(Ը արականիվել)

ՍՈՒՐԲ ՏԵՂԵԱՅ ԽՆԴԻՐԻ

Ահաւասիկ , ինչպէս խռատացանք անցեալ ամսաթերթիս մէջ , կը փութանք ուղղել նախորդ թուով մի Ա . Տեղեացս խնդրոյն վրայ տրուած սխալ տեղեկութիւնները , որոնք անսույգ աղբերներէ առնուած էին :

Եցեալ օգոստոս ամսոյն 17 ին էր հասաւ Ուծ . Ոիւնիֆ էֆէնտին , և անկէ առաջ եկած էր ‘Կամասկուէն վսեմ . Ուհմէտ Ռէշիտ վալի փաշայն և Գաղղիոյ հիւպատոսն հրամանաւ վսեմ . Դեսպանին իբր ՚ի կողմանէ

ատին կղերին քննութեանց ներկայ գտնուելու պաշտօնիւ : Վոյն ամսոյն 23 ին գնացին միաբան ՚ի Ռէթլէէմ , նյնպէս և Հայոց և Յունաց Պատրիարքունք և թարգմանք . և լատինաց կողմէն երկու կարգաւոր եւ թարգմանն : Հոն Ատինաց վանքը սակաւ մի հանգիստ առնելով իջան սուրբ Այրի եկեղեցին նոյն դռնէն անցնելով՝ որ կէս դարէն ՚ի վեր վէճի տակ է Հայոց և Ատինաց մէջ , և Արքաղան Պատրիարքն Ոիւնիֆ էֆէնտին ուշագրութիւնը հրաւիրեց անոր խնդրոյն վրայ՝ իբր սկզբնապատճառ բոլոր վէճերուն և անկարգութեանց . ըստ որում Ատինք սուրբ Այրը մննելու համար իրենց ունեցած ձամբէն ու դռնէն չանցնելով , վերսիշեալ դուռը բռնութեամբ բացած են ժամանակին և մեր եկեղեցւոյն մէջն կ'անցնին կը դառնան :

Սուրբ Այրն իջսելով քննութեան կ'առնուն զայն որ բռն վէճի տեղն է երեք աղգաց մէջ , ուր Ատինք կրակ ձգելով այրեցին կանթեղները և յետոյ գողացան Հայոց 12 պատկերքը և Յունացմէ երկու հատ պատճառաւ հնացեալ վարագուրի մի որ երեք աղգաց կը վերաբերի , և Ատինք կ'ուղէին զայն առանձինն նորոգել . Հոն յայնեց Ուծ . Ոիւնիֆ էֆէնտին թէ Ռարձրագոյն Դրան կողմէն նոր վարագոյրը գտնուն՝ Հայոց մնացեալ պատկերներն ալ տեղը պիտի գրաւին առաջուան պէս :

Եկէ Քառանից այրը երթալով և աջքէ անցընելով կը դառնան Յունաց վանքը հանգիստ առնելու . եւ կը սկսին հոն նոյն այրին վրայօք հարցափորձեր ընել : Յունաց պատրիարքը կը յայտնէ թէ , Ատինք 1839թւնին յիշեալ այրին մէջ վատօղ դնելով ուղեցին փողընել որ յետոյ շնեւ-

(1) Պարծոց . Ե . 29 :

լու առիթ ունենալով իրենց սեփականնեն . Այս փորձը թէպէտ մի քիչ վնասեց այրին , բայց Հայք և Յոյնք իմանալով բողըքեցին , եւ անոր հասարակաց ուխտատեղի ըլլալը ապացուցանելով , հրաման եկաւ Ի . Դրենէն և երեք ազգաց ծախիւք նորոգեցաւ : Այս դէպքը վկայեց նա եւ Վմբն . Արբազան Պատրիարքն մեր , և ըստ թէ , մինչեւ մօտ ժամանակներս գիւղացիք իրենք կը տանեին իւղ և մամ և կը ըւսեին : 1866 ին կրկին փորձ մի ըրին | ատինք այրը իւրացը նելու . կրկին դատ բացուեցաւ եւ մեր Հայոց և Յունացքով գտնուած վաւերական թղթերով հաստատուեցաւ . հասարակաց ուխտատեղի ըլլալը . և տեղւոյս քաղաքական ժողովոյն հանրագրութեամբը Ի . Դուռը տեղեկագրեցաւ , և հրաման եկաւ որ | ատինաց նոր շինած պատը քանդուի , որու համար էր այն ժամանակի ծագած վէճը , և իզզէթ փաշայն հրամանը կատարեց առջի վիճակին դարձնելով յիշեալ Վ.յըք : Եցիու տարիէն յետոյ | ատինք կրկին ձեռնամուխ եղան նոյն Վ.յըք բոլորովին իւրացընելու , յորմէ ստիպեալ Հայոց և Յունաց պատրիարքունք կրկին բողքը ըրին առ Ի . Դուռն , և ահա այս բողոքոյն պատասխանն է ըստ , եկած նոր հրամանագիրն զոր սկսած էք ՚ի դործ դնել համեմատ կամաց Շարեգութ Տէրութեան :

Յունաց վանքէն ենելով սուրբ Շննդեան դրախ մէծ հրապարակը կու գան . հոն Արբազան Պատրիարքն մեր բախ նման աղքիւսը ցոյց տարվ | Վեծ . Վիւնիֆ էֆէնտին կըսէ . Վ.յս տեղս Հայոց գերեզմանատան մէկ մասն է որուն համար շատ անդամ բողքած ու դատ վարած եմք Յունաց հետ եւ մերն ըլլալը հաստատելով

ալարսպի մէջ ամփոփել ուղած եմք . բայց ամեն անդամ ալ Յունաց միւաբանութիւնը արգելը եղած է , և չէ թողուցած որ մինչեւ անդամ մաքրել տանկք աեղը ապականութենէն՝ որ հասարակաց առողջութեան ևս վեասակար է : » Վեծ . Վիւնիֆ էֆէնտին իրաւունք կուտայ , զարմանալով միւանդամայն Յունաց բռնութե վրայ , որոնք ժամանակ ժամանակ ցոյց տուած են այլոց սեփականութեանց ազատ գործադրութեան մասին : Վ.յսչափ քննութիւններ եղան Ի . թէլէէ մի մէջ վէճի տակ եղած խնդրոց վրայօք :

Օգոստոսի 24 ին տեղի բնեցաւ առաջին ժողովը ՚ի պալատ քաղաքապետին , ուր ներկայացան նոյն անձինքը երեք միաբանութեանց կողմէն , այլ և Գաղղիսական հիւպատոսն Դամակոսի . և խնդիրն էր Քառասնից Վ.յրին վրայօք : Հոն Վեծ . Վիւնիֆ էֆէնտին Հայոց և Յունաց արդէն ծանուցեալ վաւերագիրները մէջ բերելէն եւ անոնց հաստատութիւնը ընդունուելէն յետոյ | ատինաց կողմէտրուած ցուցակ մի ևս մէջ բերելով թուականներու շաբք մի կը կարգայ , որոնք իբր թէ նոյն թուականներուն մէջ մէկ մէկ վաւերագրեր ու հրովարտակներ ընդունած ըլլան | ատինք յիշեալ Վ.յրին համար : Զարմանալով Ա . Պատրիարքն մեր կը հարցընէ թէ « Վ.յդ թուականները հէօճէթներու ու հրամանագրերերու են : » կայագիրներ են , կըսէ Վիւնիֆ էֆէնտին , զորոնք | ատինք ստացեր են ուխտի եւ կող յւրապացի կոմսերէ իշխաններէ և երեւելի ձանապարհորդներէ , որոնք տեսած են նոյն Վ.յըք և կը վկայեն թէ՝ ՚ ատին կարգաւորք հոն պաշտօն կը վարեն եղեր : » Վեդ ընդունելի չեն ատոնց վկայութիւնը ; կը կրկնէ Արքաղան Պատրիարքը , ըստ որում ոչ

մեր աղքէն են և ոչ մեզ կրօնակից ,
ուխտաւորք ինչ որ լսեն իրենց կար-
գաւորներէն՝ նոյնը կ'ըմբռնեն և լսո
այնու կրվկայեն : » Վիտէր Վիւնիֆ
էֆէնտին եւս այն թղթերուն ինչ ար-
ժէք ունենալը : Յնտոյ ուրիշ հնա-
գոյն թուղթ մի մէջ կըքերէ արարե-
րէն լեզուով գրուած , որ հնութեան
երեսէն եղծուած ու գրեթէ անըն-
թեռնի եղած էր . այս թղթին համար
Վատինք կը վկայեն թէ՝ Եգիպտոսի
Առևլթանները տուած են , որ եթէ
ստոյդ եւս ըլլար , դարձեալ արժէք մի
չէր կրնար ունենալ : » Դրան կողմէն
տրուած հէօճէթներուն քով : Ուստի
այս քննութիւններէն յայտնի ըլլարվ
Քառասնից Այրին հասարակաց սե-
փական և բոլոր քրիստոնէից ուխտա-
տեղի ըլլալը ըստ հաստատութեան
Հայոց և Յունաց ձեռքն եղած հր-
բամանագիրներուն , ժողովը լուծ-
ուեցաւ առանց վերջին որոշում մի
տրուելու :

Հետեալ օրը երկրորդ նիստն ե-
ղաւ նոյն պալատին մէջ , և խնդրոյ
առարկայ էր սուրբ Յակովայ եկե-
ղեցւոյ մէջ | ատինաց պատարագե-
լուն արգիլուիլը : Այս ժողովոյս մէջ
յիշեալ միաբանութեան կողմէ մարդ
չէր կանչուած , և միայն Դամասկոսի
հիւպատը ներկայ էր . Վիւնիֆ էֆէն-
տին միջզըն տուաւ քննութեան եւ
հարցուց : » Պատրիարքին . » Ո՞րքափ
ժամանակէն ի վեր է | ատինաց Վար
Եագուալ եկեղեցւոյն մէջ պատարագ
ընելու սովորութիր , և որ իրաւամեք
ստացեր են այդ թոյլտու ութիւնը ,
և որմէք են արգելման պատճառնե-
րը : » Այս հարցմանց պատասխան
տուաւ Արքաղանը . » Իսէմ համար-
ձակութեամբ առանց բան մի ծած-
կելու , քանի որ անժխտելի իրաւունք-
ներ ունիմ : Հարիւր տարիի շափ կայ

և ոչ աւելի որ խմ նախարդներս թոյլ-
տուութիւն ըրած են | ատինաց տա-
րին անգամմի պատարագ ընելու մեր
երկու եկեղեցւոյն մէջ . և այս թոյլ-
տուութեան միմիայն պատճառ եղած
է այն ժամանակներս մեր և լստին
միաբանութեանց փոխադարձ սէրը ,
որով իրարու հետ կապուած էին :
Բատ որում իրենք ալ այս շնորհմանս
փոխարէն թոյլտուութիւն ըրած էին
մեր ցամաքային ուխտաւորաց , որմէք
Նաղարէթէն անցած ժամանակնին
մեծ մարդասիրութեամբ կը հիւրա-
սիրէին զիրենք , և իրենց եկեղեցւոյն
մէջ կը թողուին որ մեր քահանանե-
րը աղդային լեզուաւ իրենց ժամեր-
գութիւնն մինչեւ անգամ աստուա-
ծային պաշտօնը կը կատարէին ՚ի մը-
խիթարութիւն մեր ուխտաւորաց :
Բայց անոնց այս մարդասիրութիւնը
երկար ժամանակ չուեւեց , մեր ուխ-
տաւորաց այն ճանապարհէն գալու-
երթեւեկութիւնն ալ նուազեցաւ ,
և հիմակ հոն հանդիսող սակաւաթիւ
Հայ ուխտաւորաց ոչ թէ աւետա-
րան կարդալու կը ներեն , այլ և ոչ
խակ իրենց վանիքը կ'ընդունին :

Կոյնակէս հոս Կյոն-Բէրիմ (Յով
հաննու ծնունդ) ըստուած գիւղը վանք
մի ունին | ատինք որ ուխտասեղի է
քրիստոնէից , ուր տարին անգամ մի
մեր ուխտաւորները կը խրկեմք , ո-
րմէք չըրս հինգ օր կարգաւ կ'երթան
ուխտ ընելու : Հոն առջի ժամանակէ-
ները մեր քահանացք հոգեւորական
սկաշտօն եւս կը կատարէին , իսկ ան-
ցեալ տարիները և ոչ աւետարան
թողուցին որ կարդան , թէպէտ եւ
բոլոր քրիստոնէիցո աւետարանն մի ե-
նոյն վարդապետութիւնն կ'ուսուցա-
նէ . բայց որովհետեւ վանիքը իրենց
սեփական է , իրաւունք շունեցանք
բողոքելու :

Վասնցմէ՛ ՚ի զատ ուրիշ շատ զրկու ղութիւններ ունեցածք և կ'ունենանք միշտ | ատինաց կողմէն, զբանք յիշելու համար առկէ աւելի յարմար առիթ չեմ կրնար գանել, քանի որ իմ Բարեգութ Տէրութեա կողմէն քըն նիշ եկած էք, պարտաւոր էք իմանալ Տէրութեան հարազատ և հաւատարիմ հարատակաց կրած զրկողութիւնները, և ետ դառնալնուգ իմացընէք զանոնք Օդատափառ Տիրաջս և ազաւէք որ իւր գեթութիւնը առ մեզ դարձրնէ: Վհաւասիկ մեր կրած զըր կանցները :

Ա. Վերօյիշեալ | շյն-Քէրիմ գիւղն մէջ յառաջ ժամանակաւ վանք մի ունէինք, ինչպէս մինչեւ ցայսօր գեռ գեղացի ֆէլլահք կը վկացեն. և Վաղըլապի արարուց յարձակմանց պատճառաւ բարձի թողի եղած և աւերուած կը կենար, հիմակ քանի մի տարի կաց որ | ատինք սկսած են տիրել անոր :

Բ. Քէթլէմի եկեղեցւոյն հէւսի սային դատուն մէջ եղած միջնորդութ, զըր | շդիալոսի իշխանութեան հրամանաւ կրիմն անդամ բացին, որուն մշտնչենապէս գոց մնալուն հրովարտակն և հէօճէթները տմբողջ քովիքնիս կը գտնուին, եթէ բարեհաճիք կրնաք տեսնել զանոնք, և գըրեթէ մեր ժողովուրդը կօխկրտելով կ'անցնին կը դառնան :

Գ. ՚Նշն եկեղեցւոյ սուրբ Վարին հրկիվութիւնը և մեր 12 սրատկերաց գողցութիւն :

Դ. ՚Նշն Վարին աստիճանները աւելու համար մեր ունեցած իրաւունքը խափանել ուղելին, և գլուխ տանելու համար զննեալ կրօնաւորաց խումք մի հնե բերելին, ինչպէս գիտէ Վաւեմ. Քեամիկ փաշայն, և կը նաք սոսուգութիւն իմանալ Վլի պէտք եւ

կէն որ բարեկարդութիւնը պահեալու համար հոն խրկուած էք . բայց | ատինք անոր իշխանութիւն անդամ յանդգնեցան չճանաւել, եւ միայն Դաղղիոյ հիւպատոսին հրամանացը կը հնազանդիմք կ'ըսէին :

Ե. ՚Միօնի գերեզմանատան խնդիրը, ուր աեղ ՚ողջէթ փաշայի օրով համարձակեցան | ատինք երկու գուռ բանալ մեր գերեզմանատան մէջ աղդ գաց իրաւունքը ունակուի ընելով: Եւ թէպէտ յիշեալ փաշայն անոնց ըրած անիրաւութիւնը աջօքը տեսած ատեն ըսաւ թէ՝ “ Հայոց գերեզմանատան վրայ գուռ բանալու իրաւունքը չունիք, քանի որ հիւսիսային կողմը արքունի պողոտայ կայ: Եւ ես, կ'ըսէր նա, ՚յրուսաղեմի Վութաւ սարրաֆ ըլլալվ՝ հոս ձեր շնած դըռները չեմ ճանչնար: Ու յառւ ամենայնիւ որմնադիրները անոր երեսն ՚ի վեր նայելով՝ իրենց գործը կը շարունակին, և չեր համարձակիր շնուր թիւնը գագրեցնել իւր իշխանութեան ուժութ եթէ եւ մեր իրաւունքը պաշտպան ունին իրենց Դաղղիոյ հիւպատոսը, (ըսաւ ՚յրբազն Պատրիարքը) որու զօրութիւն այս անիրաւութիւնները կ'ընեն, գուք ալ պարտաւոր էք Օսմանեան մեծազօր Տէրութեա կողմէն մեզ պաշտ պանել: ՚Նոնք պաշտպան ունին իրենց Դաղղիոյ հիւպատոսը, (ըսաւ ՚յրբազն Պատրիարքը) որու զօրութիւն այս անիրաւութիւնները կ'ընեն, գուք ալ պարտաւոր էք Օսմանեան մեծազօր Տէրութեա կողմէն մեզ պաշտ պանել: ՚Նոնք աւելի բան մի չեմ կրնար ընել, սրատասխանեց ՚ողջէթ փաշայն, և ոչ իմ Տէրութիւնս կրնայ, գուք ալ եթէ կ'ուղէք կրնաք ձեզ ուրիշ աւերութեան մի պաշտպանութիւն գտնելով: յա սրատասխանիս վկաց սա միայն աւելցուցի ըսելով, թէ իմ Տէրութիւնս ամենեւին տկար չեանիրաւութիւն մի զաղելու համար, այլ գուք էք որ կը տկարացընէք Տէրութեան զօրութիւնը: Եւ խնդիրը իրմէն որ գրովաց ինձ այս արտօնութիւնները կ'ըսէր եւ

թիւնը , բայց նա վախցաւ՝ ինչպէս որ բնական է : Ենոր վրայ երկու ան գամբ բողոք ըրի առ ի . Դուռըն , բայց օգուտ մի չտեսայ , որով առու գուեցաւ իզդէթ փաշային խօսքը :

Զ . Դարձեալ զրկողութիւն կրեցաք | ատինացմէ Յունաց հետ , երբ յափշտակեցին անոնք հասարակաց այն սուրբ տեղը Գէթսէմանի ձորին մէջ , ուր տեղ Աթոփա (Քրիստոս) աշոթած է . և հակառակ մեր երկու ազգացս բողոքին զոր Նազիֆ փաշային մատուցինք , անոնք ոչ միայն տիրեցին տեղւցն՝ այլ եւ պարիսպ դարձուցին բոլորտիքը , բանի տեղ զդնելով Փաշային հրամանը որով շնութիւնը կ'արգիլէր :

Բոլոր այս զրկանացս և անիրաւութեանցս սիրով համբերեցինք յոյսերնիս Աթոփա Յուլդանին արդարութեանը վրայ դնելով թէ օր մի հարկաւ իւր արքունի գթութեամբ մեր դատը արդարութեամբ կ'որոշէ : Բայց երբ համարձակեցան | ատինք իմ եկեղեցիս ալ երկու անդամ անարդել , ալ համբերութիւնս հատաւ և միտքս դրի օր մեր եկեղեցեաց մէջ պատարագ ընելու համար անոնց տըրուած շնորհը ետ առնում : | ասն զի , կրկնեց Արքազան Պատրիարքը ներողութիւն խնդրելով Աթոնիֆ էֆէնտիէն խօսքը երկարելուն համար . առաջին անդամուն՝ որ Հցիպատոս կը գտնուէի Դաղղիսյ հիւպատոս Խոմին տը Պարրիէրը Նազիֆ Փաշային խսւմք մի կանոնաւոր զօրք բերել տալով՝ Տէրութեան հպատակ ազգային վանքիս դիմաց շարել կուտայ՝ որսկէս թէ ինքը գալուն և երթալուն ժամանակը զինքը պաշտօնապէս բարեւեն , եւ քանի մի զապթիէ եւս եկեղեցւոյն դուռը կայնեցընել կուտայ : | յաքանին դոհ ըլլալով աւելի պաշտօնական

կերպարանք մի տալու համար , | ամայն եկեղեցւոյ մէջ գնելու առանձին արտօնութիւն ունեցած իւր պաշտօնական ամսուն ալ հետը կը բերէ իմ աղատ եկեղեցւոյ մէջ գնելուները բոլոր ազգաց իրաւունքները ոտքի տակ առ նելով և զիս և իմ ազգս Աթոփա Տէրութեանս աչքին կասկածելի ցուցընելու համար պաշտօնական (ունի ֆօրմս) զգեստները հագած այնպէս կու գայ , որ բնաւ եղած բան չէր :

Այս ցաւալի լուրը թէպէտ և իմացայ Հցիպատոսի մէջ , բայց ինչ կրնայի ընել արդէն եղածն եղած էր . նա իւր նպատակը ՚ի գործ գնելու միջոց գտած էր :

Հետեւեալ տարին իմացայ հեռուանց թէ յիշեալ հիւպատոսը նոյն հանդիսիւ ու պաշտօնապէս գալու դարձեալ միտք ունի . ուստի 20 օր յառաջ իրեն մէկ սերա բարեկամը քովս կանչել տալով , և առջի տարուան եղած դէպքերն իրեն պատմելով լուր իրկեցի իրեն որ եթէ դարձեալ այն կերպով գալու լինի չեմ ընդունիր զինքը , վասն զի այլ է բարեկամութիւնն ըսի , և այլ է պաշտօնականութիւններ զոհ ըլլով , և քաղաքականութեմ դէմ անպատեհութիւններ ծագիլ : Անցեալ տարուան բերած զօրքերուն զապթիէներուն , պաշտօնական աթութին և ունիֆօրմայով գալուն համար իրեն կը բողոքեմ միայն ՚ի չնորհս իւր բարեկամութեանը . բայց եթէ մտիլ ընելու ըլլայ , այն ժամանակ տեղւոյս կառավարութեան կը բողոքեմ , վասն զի անոր ոյն ընթացքը իմ իրաւանցս կը դպէւր : Հետպատոսին բարեկամը խօսք տուաւ ինձ խաղաղութեամբ գործը լրացընելու՝ երեք ըրս օր պայմանաժամ խնդրելով : Հս վեց օր պայմանաժամ տուի . բայց նա ոչ վեց և

ոչ տասն օրէն երեւցաւ, ուստի լուր
խրկելով կանչեցի զինքը ու չտալուն
պատճառը հարցուցի: Այս սկսաւ զա-
նազան պատճառներ մէջ բերելով մի-
ամուցընել զիս, և գարձեալ երեք օր
պայմանաժամ խնդրեց որ երթայ հա-
մոզէ զհիւպատարը որ իւր նստատակէն
ետ իենայ: Դարձեալ վեց օր անցաւ
և երբ չերեւցաւ բարեկամը, բողոքա-
դիր մի խրկեցի առ Ապիք փաշայն,
և անոր հետ մէկ տեղ անցեալ տա-
րուան ըրածին համար բողոքեցի, ցու-
ցընելով թէ հիւպատասին այս ըն-
թացքը թէ մեր սովորութեան և թէ
քաղաքականութեան հակառակէ: և
որովհետեւ ։ Դրան հպատակ ժո-
ղովուրդ մի եմք, չեմք կրնար ընդու-
նիլ զինքը մեր եկեղեցւոյ մէջ եթէ
պաշտօնական շքով եւ զինուորական
հանդիսիւ գալու լինի. վասն զի կը ը-
նայ այն ժամանակ Տէրութիւնը ի.
րաւամբ կասկածել մեր վասայ, իրու-
թէ Դաղղիս պաշտպանութեան ներ-
քեւ գտնուելու տրամադիր եղած
ըլլամք:

(Ո՞նայիւն Գալահին)

ԹՆ Ո Ի Ա Ռ Ո Ւ Ի Թ Ի Ի Ն

Ո՞արդիկ առաւել լաւ կը համա-
րին մեռանիլ՝ քան առօրեայ միանդա-
մայն եւ անտանելի կենաց մը վայե-
լումը:

Եթէ անհատիմը համար այս որո-
շումը իրաւացի է, ապա առաւել
իրաւացի պիտի ըլլայ ամբողջ աղդիմը
համար:

Արքան որ աննշան է անհատի մը
կեանքը, այնքան նշանաւոր և երե-
ւելի է ամբողջ աղդի մը կեանքը:

Անհատի մը համար բացառու-
թիւն մ' ալ ներելի է, իսկ ամբողջ
աղդի մը ոչ երեկք:

Երբ ամբողջ աղդ մը թշուառ է,
խմացիր որ անոր ներբին եւ բարոյա-
կան կեանքը խիստ մէծ վտանգի մէջէ:

Արքան որ անհատի մը թշուա-
ռութիւնը դիւրաւ կը դարմանուի
և անոր առաջը կ'առնուի, այնքան ալ
դժուարին է ամբողջ աղդի մը թշուա-
ռութեան դարմանուին ու առաջն
առնուլը:

Փորբիկ առուակի մը խաղացքը
խափանելը արութեան պէտք չունի,
յորդառատ և արագընթաց գետի մը
հոսանքն արգելուլ պղափիկ դործ չէ:

Աշխարհա՛ ըստ երեւելի հեղիւ-
նակին մէկը, թշուառութեան հո-
վիտ մը, վիհ մ' է:

Ծնդունինք այս ծանր բայց Ճշ-
մարիտ խօսքը որ վերի բոլոր ըսած-
ներս ջրել կ'երեւի եւ երանութեան
յոյսը մարդկանց սրաէն կը ընթէ: Այս
պէտք է ընդունինք, քանի որ այնպէս
կը տեսնենք: Այց սակայն Ճշմարիտ
է անոնց համար, որ կուրօրէն անձամբ
զիրենք կը նետեն այս վհին մէջ:

Վարդիկ կը ծնին այս թշուառու-
թեան հովտին մէջ, բայց բարոյապէս
անոր սահմանէն դուրս կրնան ապրիւ-
եթէ կամին:

Վարդուս միտքն ու կամքը համա-
ձայնութեամբ եթէ հաստատուն և
անփոփոխ սկզբանց հետեւին, նոր
բարոյական աշխարհ մը կ'սպեզծէն, որ
ընականէն տարբեր է: Եւ կ'ապրին
հսն, եթէ կարելի է այսպէս ըսել,
երջանկութեան ծոցը:

1870 թուականիս ներկայ պատե-
րազմը՝ որ գեռ վերջացած չէ, կը ճըշ-
մարտէ լիովին մեր ըսածները:

Պատերազմ եւ թշուառութիւն
համանուն բառեր չեն:

Ծայց կայ սպատերազմ մը որ այդ
նցյնութիւնը չունի :

Վ.յու՝ արդարութեան, իրաւանց
եւ ճշմարտութեան համար եղած
սպատերազմն է :

Վիրկայ սոյն թշուառութեան
հովտին մէջ չի նետեր զմարդ, այլ
ընդ հակառակն ճշմարիտ փառաց և
երջանկութեան :

Որո՞նք են այս սպատերազմին քա-
ջոմարտիկ զինուորները : — Վմեն վե-
համիտ և նիւթականէն վեր բարձրա-
ցող հոգիները :

Վ.յու, համեաւը շատ օգտակար է
մարդկան եւ երջանկութեան մէկ
պայմանն է, բայց չիկայ բանմը որ տայ
մեզ դայն՝ բաց ՚ի մեր արժանաւորու-
թենէն :

Ո՞ւր ունեցած փառքը՝ կ' ապա-
ցուցանէ մէր առաքինութիւնը, բայց
մոլար ճանապարհու ստացուած փառ-
քը վաղ կամ անագան նախատինք պի-
տի դառնայ մեզ :

Վնչ կ'ուզեն իրարմէ այս երկու
մեծ ազգերը, ինչու համար կը ջանան
զիրար թշուառութեան վհին մէջ
գլորել, մինչդեռ երկուըն ալ հեռի
էին գրեթէ անոր սահմանէն, ազատ
էին գրեթէ անոր մարդածախ ճիշտան-
ներէն :

Ո՞ի թէ այս ծովին խորութիւնը
չափել կ'ուզեն, մարդկան իրենց նմա-
նեաց արիւնը գետորէն հոն հոսելով :

Վւանդ այս գիւտը չը պիտի կրնան
ընել հնարագէտ Եւրոպացիք :

Շատ սուզի նստեցաւ այս քաղա-
քակրթեալ եւ լուսաւոր աշխարհին
ներկայ գիւտիս փորձը, փորձ՝ որ մա-
րեց այն պայծառ արել, որով նորա
որդիքը սկսած էին բառականապէս
շեռնուլ, եւ որուն երկարժամանա-
կեայ աշխատութեամբ արժանացած
էին :

Պիտումն թիւնը՝ սեաւ տառերով
դրօշմեց իւր էջերուն մէջ այս նշա-
նաւ որ բայց սակալի գէպքը :

Յետագայ սերունդը անիմից շահ-
թեր պիտի տեղոց այս գէպքիս շար-
ժառիթ եղաղ անձանց գլխուն վրայ .
գէպք՝ որ թշուառացացց նոցու կեան-
քը և դեռ եւս պիտի թշուառացնէ :

Վ.անի հը իօսչ աւ Հայելուն :

Հայեր, ինչ պիտի ըսէք ինձ ար-
դեօք, թէ որ թշուառագոյն համա-
րիմ մեր ազգացին կեանքը քան ան-
մոցիները՝ զօր նկարագրեցի :

Պէտք է գիտնալ որ անոնք՝ այն
գործունեաց հոգիները՝ այսօր փառա-
սիրութեան ախտով վարակեալ թը-
շուառութեան անդունդին մէջ կը
գլորեն զիրար, բայց վազը զգաստա-
նալով ամենայն ճիգն կը թափին ան-
կից ենելու խալսելու, և կարող ալ
կ'ըլսն, թէպէտ և յետ ժամանակի,
քանիզի խօսելուն հետ գործել ալ գի-
տեն. որովհետեւ կամաց եւ աշխա-
տութեան գէմ ամենայն ինչ կ'ընկճի,
գործունէութեան բազու կները կր-
նան ամեն պատուար կործանել. օրի-
նաւոր ջանքն ու իղձը ամեն գժուա-
րութեան շզթաներ կը նորանակեն :

Ո՞ւնք՝ իրաւ է, մասձելով այս ա-
հագին պատերազմին և անօր ցաւալի
հետեւութեանց վրայ՝ կը սականք, և
կը գաւապարտենք զօյն իրը մարդ-
կութեան, քրիստոնէութեան եւ
մանաւանդ 49 Դ գարուս մեծ նախա-
ամինք եղաղ ճիւտող մը, որ հազարաւոր
հոգիք լափեց և անհետ ըրաւ, Բայց
ինչու միանգամայն միաք չենք բերեք
այն միւրթիւնը, որով այնքան միիհո-
նաւոր սնձինք ՚ի մի շունչ միացած,
գործեցին այս մեծ բայց անօրէն

գործը : Խնչու մենք օրինասոր և հայութեան կեանք տուալ գործայ մը համար շենք կրնար միահալ, ոչ միլիօնով, այլ գոնեւ հազարով :

Ո՞հ, կարելի՞ է ճշմարիս և հայրենաւ սէր հայու մը՝ այժմեան հայութեան ամբողջ կենաց վայ ակնարկ մը ձգել, և դառնապէս չարտասուել:

(Ը արուելութել)

Կ Ա Տ Ո Ն Ի

ՅԱՂ. ՈՒՍՄԱՆ ԲԱՐԻՈՔ
ԿԵՆՅԱԳԱՎԱՐԵԼՈՅ

(Հարուեակութիւնն վերջ, տես թիւ 10.)

Մ Ա Մ Ն Ե Ր Բ Ո Բ Դ

Ուսումնասէր ոք իցես,
Ով ընթերցօղդ՝ դիտել յուզես (1).
Օ այս ՚ի բոյին յուսումն առցես,
Օկենաց հաճցան յաւէտ գոցես :

Դու զքեզ արա արժան ուսման,
Աւսանելց մի տար պայման :

Քանզի առանց խմասութեան,
Կեանիքն է պատկեր իբր մահուան :

Հազու մ արդիւնս աստի առցես,
Ովմէ զիօրաստ դու պահեսցես.
Ու թէ զերգօղս անարգեսցես,
Դու զքեզ յաւէտ քամնհեսցես :

Յորժամ գու կեաս ՚ի յուզլութիւն,
Ո՞հ հոգացես զբան չարտութեան.
Օ ի չէ ՚ի մեր կարողութեան,
Կուլ զեզուս չարխօսութեան :

(1) Այսն թարգմանութեան մէջ տեղ ունեղ գումար իմաց մասնը թէ պէտեւ ուղղեցինք, ուսկցն կան տեղի որ նոյնը թաղուցինք ըստինական բնադիր քեռութիւն ըստալուն :

Յորժամ կունեն զքեզ վրկայ,
Օպարկեցութիւն դիր քեզ ներկայ .
Կարողութիւնդ որ քան լինայ,
Ռարեկամիդ զմեզս պահեա :

Շողմարանս արհամարհեա,
Ու զողորիչան դու ատեա .
Օ ի պարզէ կերպ ճշմարտութեան,
Ունայն է կերպին ստութեան :

Դ բայ ձգեա զծուլութիւն,
Ով է կենաց անպատուութիւն .
Օ ի հոգւով կալն ՚ի թուլութեան,
Օ բոլոր մարմինն տայ կորատեան :

Խառնեա ՚ի գործս աշխատանաց,
Երբեմն բերկանս ուրախութեանց,
Օ ի կարասցես ՚ի գործ դառնալ,
Ու զամենայն կիրը բառնալ :

Օ այլոց զիօսս և զեղանակ,
Ո՞հ առնուցուս դու ՚ի յառակ .
Օ ի մի ումեր լիցիս ծանակ,
Ա յլ մանաւանդ ՚ի յօրինակ :

Ու պատահումն զօր ինչքեզ տայ,
Դ մէջ գրայդ նշանակեա .
Ո՞ի գաղարի՞ յաւէտ գրեա,
Օ ի մի ՚ի քէն յառակ դառնայ :

Ռարի խորհուրդ քո ծառայի,
Ո՞ի ՚ի տեսանէդ անարգեսցի .
Օ ի չէ խրատն անգոսնելի ,
Ա յր և իցէ երբ շահ ծնանի :

Թէ յաղրանաց դու մերկասցես,
Արպէս յառաջն փարթամաց շիցես .
Ո՞ի վասն իրի ինչ հոգացես,
Ա յլ զօր ունիս դու շատասցես :

Ո՞ի զօր առցես ՚ի կնութիւն,
Արբեալ զնորին փարթամաց թիւն .
Օ ի այս է մեծ յիմարութիւն,
Արց ՚ի վերջն գայ տրտմութիւն :

Ռազմացն իցէ քեզ օրինակ,
Օ ինչ փախչելի զինչ հետեւակ .
Քանզի այլոց կենաց տեսակ,
Պարտէ գուլ քեզ դաստիարակ :

Արքան կարես՝ զայնքան բարձցես,
Օ ի մի բեռամբ լըքեալ լցես .
Յաշխատանաց յաղթեալ գոցիս ,

Կամ յուսահատ երեւեսցիս :
 Ո՞ի զանց առեալ անտես առցես ,
 Ա ատ արարմաննս յորժամ տեսցես .
 Ո՞ի մասնակից երեւեսցես ,
 Եւ զմեզս մարդկան դու ծածկեսցես :
 Դու զօդնութիւն յանօրինաց ,
 Հայցեա սիրով ՚ի դատողաց .
 Քանզի հայցեն պարոք յօրինաց ,
 Օ ի դատեսցեն ըստ իրաւանց :
 Համբերութեամբ զօր կարսցար ,
 Սիրով տանիւ մի մուանար .
 Երբ պարտական դու զքեզ ծանեար .
 Օքեզ դատեւ մի յամենար :
 Յաճախ են գիրք ընթեռնրի ,
 Այլ լիցին այնք զգուշալի .
 Օ ի տողահիւաք զարմանալի ,
 Ոչ միշտ ձառեն զհաւատալի .
 Ի մէջ բազմաց կոշնականաց ,
 Լիջիր ՚ի թիւն հեղամուաց .
 Եւ մի ՚ի մէջ շատախոսաց ,
 Չիցես նման դու յիմարաց :
 Ռարկացելց ՚ի կնոջէ ,
 Ո՞ի զարհուրիր ՚ի սդացողէ .
 Դարանամուտ դաւաճան է
 Ախն ողբարով որ սուդ առնէ :
 Իստացելով դու վարեսցես ,
 Եւ մի յունայն ՚ի կիր արկցես .
 Օ ի երբ զապրանս դու վասնեսցես ,
 Ի պակասիւ զայլոց խլեսցես :
 Դիցես յաւետ դու ՚ի մըտի ,
 Օ ի չէ մահն զարհուրելի .
 Թէպէտ ՚ի մէջ բարեաց չժուի ,
 Այլ է վախճան բոլոր չարի ,
 Կնոջն համեստ գնացօղի ,
 Մարթէ լըռելթէ շատ խօսի .
 Օ ի չէ այրն այն սրտիւ բարի ,
 Որ համբերեւ յանձին չունի :
 Որդի զհայր իւր պատուեսցէ ,
 Ո՞ի բարկութեամբ դէմ վազեսցէ .
 Եւ մի զմայրն վշտացուացէ ,
 Այսպէս և հայրն զնա սիրեսցէ :

ՄԱՄՆ ԶՈՐՈՈՐԴ.

Ովոք կամի համեգ արտութեամբ ,
 Վեալ ՚ի մարմնի ուրախութեամբ .
 Եւ ոչ վարիլ մոլորութեամբ ,
 Անմեւ յընթացս ուղիղ վարմամբ :
 Պատուելք իմ այս միշտ պահեսցին ,
 Ի մէջ սրտից բեւեռեսցին .
 Քանզի սոքօք կարօղ լիցին ,
 Յենոււ յուսմունս միշտ վարժեսցին :
 Փարթամութիւն է խոտելի ,
 Թէ գոլ կամիս երանելի .
 Եգահութեամբ ո ոք է լի ,
 Կա մուրացիկ յետոյ լինի :
 Որ ինչ ՚ի կեանս պիտոյ իցէ ,
 Քեզ ոչ երբէք պակասեսցէ .
 Թէ շատանալ անձրդ գիտասցէ ,
 Օոր ժամանակն պահանջեսցէ :
 Խոհեմութեամբ երբ ոչ գնացեր ,
 Եւ գիտութիւն քեզ ոչ բարձեր .
 Օոք բնաւ երբէք մի բամբասեր ,
 Բախտն դու կոր մի անուաներ :
 Գրկեա զգենար բարի սիրով ,
 Բայց սիրեսցես միշտ ձշգելով .
 Օ ի որ սիրեաց բոլոր սրտիւ ,
 Բարեպաշտից չդտաւ ՚ի թիւ :
 Յորժամէ քեզ վարթամութիւն ,
 Ուարմն սդտացես հոդածութիւն .
 Օ ինչ հիւանդին հարստութիւն ,
 Եթէ չիցէ առողջութիւն :
 Թէ ՚ի խրատ վարժապետին ,
 Առնկալար քեզ նախատին .
 Լեր հլու որպէս քում ծնողին ,
 Եթարտութիւն պատրաստօղին :
 Ոիրեա որ ինչ ՚ի լիութիւն ,
 Տանի զքեզ ՚ի յօդառութիւն .
 Զգեա ՚ի բաց զունայնութիւն ,
 Եւ ընդ նըմին զանօդտութիւն :
 Երբ ինչ այլոց կարես բաշխել ,
 Ո՞ի ժիտեր՝ այլ ՚ի նոյն յաւել .
 Քանզի զիր ինչ այլոց շնորհել ,
 Եզայն յաւետ անձին շահել :
 Որ ինչ է քեզ կակծալի ,

Փութով է նա որոնելի .
Որ միանգամ անփոյթ լինի ,
Բաղմից անձամբ նա վեսաի :
թէ զքեղ տանջէ չար ցանկութի ,
Եւ տոշորէ պիզծ հեշտութիւն .
Ի բաց ձգեա զըուայտութիւն ,
Օի ամս ընկեր է պղծութիւն :
Քանդի բաղմից բուն կենդանի ,
Պարտի գուլ քեղ զարհուրելի .
Եւ մանաւանդ մարդ կենդանի ,
Լիցի քեղ միշտ երկինչլի :
Եթէ մարմնոյդ է զօրութիւն ,
Եւ վայելուչ հաստատութիւն .
Խնդրեա յաւէտ զիմաստութիւն ,
Դայեա այնու զզօրութիւն :
Հայցեա զօդուտ բոլորագոյն ,
Ի սիրելեայդ ըստ մարդկայնոյն .
Ոչ ոք բժիշկ է բարեգոյն ,
Բան զսիրական ճշմարտագոյն :
Դու մեղապարտ յորժամիցես ,
Օեղբայրդ անպարտ մի մատնեսցես .
Դուցէ աստուածամարտ իցես ,
Մինչ յայլոց մահն փրկանս դիցես :
Օընկերակից երբ խնդրեսցես ,
Կամ սրտակից որոնեսցես .
Ի բաղդ մարդոյն մի հայեսցես ,
Այլ զիերսլ կենաց միշտ քննեսցես :
Օքո ասլրանս ՚ի կիր արկցես ,
Օսուահ անուն ՚ի բաց թողցես .
Օյնչ օդուտ թէ փարթամիցես ,
Եթէ սրտիւ աղքատ կեցցես :
Ի կեանս յայսմիկ ցորչափ իցես ,
Քում համբաւոյդ բարի գացես .
Ի քսդ մասց միշտ արգելցես ,
Օունացն բերկրանս հեռացուացես :
Եթէ է քեղ իմաստութիւն ,
Մի քամահեր զծերութիւն .
Բանդի մարդոյ խոր ծերութիւն ,
Համարեալ է տղայութիւն :
Օարհեստ ունել հոգալ պարտ է ,
Օի երբ բաղդն ՚ի քէն ելցէ .
Երհեստըն քեղ միշտ մընացէ ,
Եւ ոչ երբէք զքեղ թողլէ :

Եթէ ուսար զարհեստ բարի ,
Ոի գադարիր սրբել զհոգի .
Քանդի միացն չանիւր սրբի ,
Եւ կիրառմամբ ձեռքն օգտի :
Մի տրտմութեամբ քեղ հոգ լիցի ,
Որ գալոցն է յապագայի .
Եա մեռանիլ ոչ զարհուրի ,
Յորմէ այս կեանք արհամարհի :
Առ զուսումն հմտագունից ,
Տուր զոսա գու անհմտից .
Պարտ է աճիլ բուն արհեստից ,
Եւ գիտութիւն գիտնագունից :
Դու ըստ կարեացդ որչափ կարես ,
Ոչ և առողջ զքեղ պահեսցես .
Մի հեշտութեան առիթ տայցես ,
Հիւանդութեանց պատճառ դիցես :
Երբ յայտնապէս զայլն գովես ,
Եւ զբարսն գովարանես .
Տես զի երբէք մի բացասես ,
Օքը մի անգամ ստորասես :
Հանդարտութեամբ ՚ի յաջողիլդ ,
Մի մոռանար զանյաջողիլդ .
Եւ վերսաին յանյաջողիլդ .
Ծուսա երբէք եւ զյաջողիլդ :
Զէ ինչ ամօթ քեղ վարկանել ,
Օանգիտելիան քեղ ուսանել .
Օի գիտել միշտ է գովելլի ,
Մնդիտանալն այպանելի :
Փախիր յարանց որք ոչ խօսին ,
Եւ որք զերեսս տրատում ունին .
Ուր մեղմաբար գետքն հօսին ,
Մնդ խոր անդունդք գոլ համարին :
Երբ գու յաջող ՚ի մէջ իրաց ,
Չը շատանաս քոց յապրանաց .
Առ զօրինակ բաղդատանաց ,
Տես զգործս այլոց անյաջողած :
Փորձեա զքո կարողութիւն ,
Գնա թեւօք զեզերք ծովուն .
Եյսպէս վարին է լաւագոյն ,
Բան կտաւ բանալ ՚ի խորս ծովուն :
Հեղ և արդար լեր ընկերաց ,
Օքարիս առնել յաւէտ խորհեաց .
Աստուած է միշտ ընդդէմ չարեաց ,

Եւ վրէմինդիր անօրինաց :
 Օսպրանս և զինչ թէ կորուսեր,
 Վան այսորիկ սուգ մի առներ,
 Ացես զաւգ յորժամ դահեր,
 Ուրսխայիր երբ կորուսեր * .

Ո՞ զքեղ վարկեր երկարակեաց ,
 Ունել զաւուրս բազում կենաց .
 Օի մահ երթայ զէետ շաւզաց ,
 Ուրիշ մարմինքն ըստուերաց ,
 Խնկովք Ած քեղ քաղցրասցի ,
 Թողցես զորթն զի աճեացի .
 Եւ մի խարիք՝ ոչ կակասցի ,
 Յորժամ արիւն հեղեալ լցի :

Տուր զտեզի չար առնողին ,
 Բատ պատահման քեղ յաղթողին .
 Քանդի նոքա որք վնասին ,
 Բաղմիցս անդամ օգտեալ լինին :

Թէ եղեր նման մեղուցելոց ,
 Օքեղ կարի ես խրատելոց ,
 Օի կ բումիլն վիրաց քոց ,
 Յաւն է յաւէտ բու գեղ ցաւոց :

Ո՞ գներ զամօթ բարեկամաց ,
 Օկնի բազմաց ժամանակաց ,
 Թէ զառաջն վարին է փախած ,
 Այլ միշտ նոցին շորհքն է մնացած :

Դանա լինիլ դու կարեւոր ,
 Ունիլ զանուն օրինաւոր .
 Եր ըստ կարեացդ երաշխաւոր ,
 Բայց թէ իցես պատշաճաւոր :

Տարտկուսեալ յամեն ժամու ,
 Ո՞ լինիցիս յամեն սրահու .
 Օի տարսեկցս երկըստ մարդկան ,
 Եմերձակայ ըստուեր մահուան :

Թէ քեղ ծառայք են ՚ի վարձու ,
 Եւ աղախնացք ՚ի սպասու .
 Օմարդիկ լինիլն մի մուտանար ,
 Ուրբ հնազանդին ծառայտար :

Երբ ժամ դիսող ՚ի ձեռս արկեր ,
 Ո՞ ծուլութեամբ անցուցաներ .
 Օի թէ զայնու զանց արարեր ,
 Պարտաւորիս զայն որսնել :

Խնդ մահն այլց չ խնդալի ,
 Յանկարծակի թէ հասանի .

Օի վերջն է միշտ երանելի ,
 Ուրում չէ կեանք նախասակի :
 Եթէ ունիս զիմն բարի ,
 Օինց բարիս , զանսւն բարի .
 Ոի հետեւիր բարեկամի ,
 Որ է բազմիցս քեղ թշնամի :
 Ինդ գրելն իմ մի զարմանար ,
 Օսամանուորս յայտնաբարբառ .
 Օայս համառօտ բան խրատու ,
 Ինդ ողջունիս ընկալ և դու :

* * *

ԴՊՐԱՑՈՒԱՆ ԱՄԴԻՒՆԻՑ

“Ամանեն մղին և անուզգելի
 չորս այն է՝ որ իւր ըրած չարեցը
 հրապարակ և լուլն վերջն աւ կը
 յամանի :”

Կարանալի ճշմարտութիւն մ’ է
 թէ ամարգ և կատարելագործելի էու սա-
 կայն մարդը անզգոյ իր մի չ , սրուն
 թերութիւնները ճարտար արուես-
 տաւորը նկատած առեն ուղղել . այլ
 մարդը մուաց և կամաց տէր ըլլալով
 իւր թերութիւններն ուղղելու գոր-
 ծիցը գլխաւորապէս ինքն է , (խօսքեր-
 նիս մանուկներու համար չ) վասն
 զի պակասաւոր մարդը նախ իւր կող-
 մէն իւր պակասութիւնց վիաց գի-
 տութիւն ունենալ պէտք է կամ ան-
 ձամիք եւ կամ միջնորդաւ , երբ այս
 գիտութիւնը կ’ունենայ , հետեւարար
 ուղղուելու կամք և չափ ալ կ’ուղիք .
 Երբ այս երեք միջոցը կը գտնուի ի մէ-
 կուն քով այնուհետեւ իւր թերու-
 թիւններն ուղղող ճարտար արուես-
 տաւորներ չեն պակսիր . բաց երբ
 մէկը իւր մարդկութեան անվայել
 պակասութիւնները չուղեր ճանշալ ,
 այնպիսուցին համար ոչ վարպետ կայ և
 ոչ իմաստուն : Այս խորհրդանութիւ-
 նուդ հանուր մարդկութեան մէջն իրը

հանգը երկու գլխաւոր հանգամանաց
տէր մարդիկ որոշել, աղջուական և իրավու:
Վրացնան վրայ խօսիլ չեմ ուղեր, քան
զի մէկն ըսելով միւսը կարողենք իմաւ
նալ. Երկրորդին վրայ կ'ուղեմ խօսիլ.
վասն զի նորա ընթացքը խիստ գրա-
ւած է ու շաղրութիւնս և զարմանք,
վասն զի ներհակ է այն մարդկային
կոչման և հակառակ մարդկային իրա-
ւաց և պարուոց սկզբանց ։ Ինթայցք
մը, որ ճարակուած է շատերու որոտն
մէջ, այն է չէ թէ միայն գործոց ա-
պօրինաւորութիւնը բաւական մտա-
ծողութեամբ չի ճանչնար, չէ թէ մի-
այն մասնաւորի ձեռօք խրատուելն
վերջուալ տակաւին անարժան միջոցնե-
րով ստութեամբ և խաբէութեամբ
արդարանուալ կը ճգնի, այլ որ մեծն է
եւ չարագցն, իւր չարիքը հրապա-
րակ ելլալէն զինի վերատին կը յամա-
ռի. Բնչ անուղղելի բրտութիւն. պա-
կասութիւն որ մարդ գաղանաց կը
հաւասարեցնէ և կամովին չար ըլլալ
ուղել կը նշանակէ. ո՞ւ չափ հեռոի
մարդկային վարուց եւ բարուց ուղ-
ղութեան համար յայտնուած և սահ-
մանուած սկզբունքներէն եւ հրա-
հանգներէն որք կարող են մարդս աղ-
նուացնել և կատարելագործել: Այս-
պիսի ընթացք մը ոչ միայն ընդդէմ
է մարդկային կոչման, այլ և հակառակ
միանգամայն աստուածային կամաց,
Ո՞չ, Բնչ մոլութիւն և Բնչ չարիք, ո՞ր
աստիճան վայրենութիւն և անդգա-
մութիւն. արարած մը իւր Վրացին
կամացը գէմ կը գործէ. ոճիր մեծ և
անծողի. Բնչպէս : - Վիտենք որ՝
եթէ մէկը մեղի դէմյանցանք մը գոր-
ծէ, և իւր յանցանքը ճանչնալով նե-
րումն խնդրէ, թէ և սաստիկ վլէժ-
ինդրութեամբ գրգռուած ըլլանք,
կը տեսնանք որ սրուերնիս կ'ամսի և
տակաւ առ տակաւ կը զիջանինք (խօս-
քերնիս գաղանամիաներու համար չէ).

իսկ երբ յանցաւորը յամառի, ըրածը
կամ ուրանաց եւ կամ սուտ ու չնչն
պատճառներով արդարացնել ճգնի,
այն ատեն մեր զայրոյթը կ'աւելնաց
և անհաշտ ատելութիւնը օգնութե-
կը համենի վլէմինդրութիւնը յագե-
ցնելու համեր: Ո՞ւ տկարար արած-
քը մէզ եղած անարդանաց և զիկա-
նաց փոխարինել կ'ուղենք երբ դիմա-
ցիննիս յամսուեալ կը տեսնենք . մի
թէ Վրարիշը պիտի տակաց, սակայն նո-
րա համբերութիւնն ու մարդասիրու-
թիւնը աւելի է, կը համբերէ բայց
առանց փոխարինի չժողովուր: Դար-
ձեալ շատ մարդիկ կուրօրէն տգիւ
տութեան անողոքելի ճիրաններուն
մատնուած և ՚ի կրից յաղթեալ իրենք
զիրենք գիտնոց եւ իմաստնոց կարգը
դասած իրենց մասց մէջէն անցած ա-
ման բան, Բնչ և իցէ խորհուրդ առ-
անց վնասակար ըլլալը նկատելու թէ
հրապարակաւ եւ թէ առանձնակի կ'
ուղենք ընդհանրացնել, իրեւ ուղիղ
հաստատելով, և երբ իւրեանց հրա-
պարակ հանածն հրապարակաւ եւս
ջրուի, աւելի ստրկութեամբ կը լրբա-
նան, կը յանդգնին և կը յամառին,
որովհետեւ տգիտութեան խմորովը
շաղախուած են, և փոխանակ աւելի
մեծ շնորհակալութեամբ հրապարա-
կական ձայներուն լսելու, որ աղ-
նուական սրտի գործ է, ընդ հակա-
ռակին կուրօրէն կը գիմեն խարէու-
թեանց և ուրիշ անարժան միջոցնե-
րու, որոնք չարամիտ և նենդաւոր ան-
ձանց գործն է և մարդուս վլէժմու-
թիւնը կը ասրիացնէ. վասն զի այլ և
այլ թիւր նախադասութիւններով
թիւր ձեռնարկութիւններ եւ փաս-
տեր հնարելու կը ճգնին, որովուղղա-
խոհ աղնուականին տուջեւ իրենց վար-
կը կը կորանցունեն, և կասկածելի կը-
նեն զիրենք տեսնող աչքերու *

Ո՞ւ երի ըսածնիս աւելի օրինաւոր

կերպիւ հաստատելու համար, օրինակներու կը կարօտիմք, ուստի փոքր ինչ սլանանք երեւակայութեամբք դէպի անցեալ գարերը, և նկատենք թէ բնչ կը հնչէ մեր ականջներուն անոնց նկարագիրը: Յիշենք անդամ՝ մը յապի կուրեանց և Ատոյիկեանց աղանդներու համար ելած վէճերը, որոնք հրապարակաւ հերբուելին վերջը կ'ուզեին իրենց թիւր կամքը յառաջ տանել, որոց դէմ արիաբար վիճեց սուրբն Պօղոս Աթէնքի մէջ, եւ ճմարտութեածայնուլ շատ մը ըմբոստացած մըտքերը խոնարհեցուց: Այսպէս կը բարբառէր սուրբն Պօղոս աղանդաւորաց դէմ ատենի մէջ կեցած: « Օ յօր դուքն յանձնանօթս պաշտէք, ես զնոյն պատմեմ ձեղ նա երկնից և երկիի է տէր. ոչ ՚ի ձեռագործ տաճարս քնակի և ոչ ՚ի ձեռաց մարդկան պաշտի իբրեւ կարօտ ումէք, նա տայ ամենայնի կեանս և շունչ և զամենայն ինչ: Պործ · ձիւ · 17 ·

Յիշենք նա եւ Արփոս չարափառի և իրեն հետեւողներու աղանդն, որ կ'ուզէր ընդհանրացնելիւր թիւր կարծիքը ամենուն սրտին մէջ, որոյ աղանդն այսպէս կը համառօտէ արժանահաւատն խորենացի: « Ուսցց չարաչար ամզարշտել. ոչ ՚ող զբդի հաւասար հօր և յէութենէ, և ոչ ծնեալ ՚ի հօրէ՝ յառաջքան դաւիտեանս, այլ օտար զոմն եւ արարած և կրտսեր եւ յէտ ժամանակի գոյացեալ: » Խորեն. Պր. Բ. 86: Ահա այսպիսի ամբարշտութեանը համար ՚ի վերջոյ չարաչար սաստակեցաւ, և իրեն նոյն հերձուածոց և հերիտիկոտութեց դէմ Նիկոյ հոգեգումար սուրբ Ժողովը դումարուեցաւ, որ անոնց դէմ մաքառելով փրկեցին եկեղեցին եւ պաշտպանեցին ճշմարիտ կրօնքը: Եւ իւր աղանդոյն հակառակ հաւատոյ հանդանակն եւս աւելցաւ, որ կ'եր-

գուի մինչեւ ցայսօր Հայաստանեայց բոլոր սուրբ եկեղեցիներուն մէջ, Ուրիշներն ալ յիշենք սրբեաք, որոնց ոչ թերթ կը բաւականանայ և ոչ գըրիւ, աւելի յարմար կ'ըլլայ նաևս եթե ներկայ եղածներէս օրինակ մ'ալ բերենք գարձեալ մեր խօսքերուն հաստատութեանը համար: Ը ատ մի օրինակներուն մէջ բաւական է մինակ Հռումայ Ա. Պատի արարքները նկատել ըջմատութեամբ, որ դարսուս մէջ աւելի աչքի զարնող խնդիր մի է. ուր պիտի տեսնենք յատկապէս կամք մի որ կ'ուզէ աստուածային անսխաղուկանութիւնն սուրբ կամթէ սանկ ըսենք, « Վարդ եւ անսխաղութիւն: » Այս անլուծանելի հակասութիւն մի է, զոր ընդունելու և համոզելու համար բաւական կուրացած միտք պէտք է. ես իմ տկարութեամբս պիտի համարձակիմ ըսել՝ որ այս բանիս համոզուողը ըանականի միայն կերպարանը կը կրէ : Ահա այս նորանշան մարդն իւր բոլոր համոզումներովը հրապարակացին մողովներով և թերթերով անշափառ խայտառակուելէն զինի, վերըստին կ'ուզէ իւր այն անիրաւ կամքը յառաջ տանել և նղովքներով ու բանադրանքներով խոզք մողովուրդն աշաբեկելքայց Աստուած՝ Ճշմարտութեան Աստուած ըլլալով, այդ սուտը հաստատելու համար եղած նղովքը չափսոի ընդունի, սակայն կարծեմ թէ Արբազան Պատին ալ մինչեւ որ իւր հըպարտացած գլուխը քարի մը ը զարնէ՝ պիտի չմժափի, և պիտի չիմանայ թէ ինքզինքը նոյն իսկ անսխալ հըպատարակելու կէտին մեծապէս կը սիրալի: Այս տեսակ բան մը խմաստասիրելու համար եթէ աստուածաբա-

նութեան կարօտութիւնն կայ, թող իրեն ալ ծանօթ եղող աստուածաբաւ նութեան մէկ կէտը յիշէ, այսինքն յամառեալ հրեշտակաց մշտնջենաւոր դատապարտութիւնը, բայց կարծեմթէ անսխալութեան ծայրը հասած ըլլալուն համար երբէք չէ յիշած երկնային հրեշտակաց յերկնից ՚ի խորս գժոխոց թօթափին, որոց նպատակն ինչ էր, եթէ ոչ շոտմայ սրբազնն հարի նման Վատուծոյ փառքը իրենց սեփականել, ուրեմն թող աւրախանան այն հրեշտակները, որ իրենց արքանեակ մի ևս դատան երկրիս վրայ, որուն շատերը կ'աշակերտին, տղիտութէ հզօր կարծուած՝ բայց դիւրընկելի բաղկաց տակն ապատանած։ Վայ մասին երկար ճառելու հարի վրայ, ըստ որում արգէն ամէն բերան առ հասարակ նցյնը կը պախարակեն իւր սկզբունքներավը մէկ տեղ, այլ սակայն նորա հոգը չէ, այսպէս են բոլոր յամառեալ մոլիները, ամենափեքը տըզայէ մը սկսելով մինչեւ ամենամեծ վեհապետ մը երբ յամառի իւր չարեաց վրայ, անուղղելի է նա, և զգուշնալի չար մը կրնայ համարու իլ։

Բաւական է այս օրինակները, որոց մէ կարծեմ պէտք եղածին չափ տեղեկացանք որ այսպիսի նպատակի դիմող անձաց վախճանը խիստ տաժանելի նեղութիւնն է, և բովանդակ կեանկերնին նախատինք և անպատուութիւնն է։ Ա ամս օրոյ կը զգուշացնեմ եւ իմ արենակից եղբայրներս՝ որ ջանան միշտ տգիտութեան մէկ բիծն անգամ իրենց շմօտեցնեն, քանզի առ հասարակ ամեն ազգաց թշնամի տգիտութիւնն է, որուն և յաղթելն ամենամեծ քաջութիւնն մի է։

Դասաւոր դիտութիւնը անձին չափը ճանմաղն է, « տգէտ ըլլալը գիտնակն ալ մեծ դիտութիւնն մի է . »

ըստ իմաստասէր մը, ջաւալի է արդարեւ տեսնել մարդկային ազգի մէջ այսպիսի անձեր՝ որք դժբաղդաբար մարդ անունով կը շըլին, սոսկալի չարեր են անոնք, ու ուղեն ըլլան։ դպրոցական համբակի մը սկսեալ, յետին աստիճան ժողովրդականէ մը, իշխանաւորէ մը, մինչեւ ամենէն մեծ վեհապետն ըլլայ, մարդկային ազգի ժանտախտներն են։ « Քանզի ինչպէս ամեն մոլութիւն, նոյնպէս և առաւելեւս այս մոլութիւնը տարափոխիկէ, վասն զի կամապաշտութիւնը շուտ կրնայ շփոթիլ անձնասիրութեն և վեհանձնութեան հետ, այլ սակայն ասոնց պայմանները խիստ տարբեր են անոր պայմաններէն, սակայն տգիտութիւնը կամապաշտութեան հետ ըստորդուած՝ ըստողուր այդ խնդիրը նկատել, հետեւապէս և չեն կարող ճշմարիտ վեհանձն վարդիկ ըլլալ։ Կրնայ մէկը առարկել մեզ թէ՝ աչքի դարնող այդ մոլիներուն շատերը գիտնական անձեր են, ինչպէս տգիտութիւնը պատճառ կուտանք այդ չարեաց։ Լը պատասխաննենք, այս, աստիճի ըստ մեծի մասին շատ հմուտ և շատ դիտնական մարդիկ են, բայց դժբաղդաբար մէկ կարեւոր դիտութիւնն մը կայ զոր չեն դիտեր՝ որ իրենք մարդ եւ հունաւոր մաքի տէր են, չեն դիտեր որ իրենք տկար բնաւթելիքակաւած միշտ ամէն պարագայի մէջ ուրիշի մը կարօտ են. վերջապէս չեն դիտեր թէ որչափ դիտնան՝ դարձեալ տգէտ են. ահա այս գիտութիւնն է որ կը մղէ զիրենք դէպ ՚ի չարը, որով կը ըլլան արհամարհող նմանեաց, հետեւաբար եւ անուղղելի, որոցմէ իրաւապէս սոսկալու է իբրեւ վնասակար հրէշէ մը։

Ըստ արդ Յարութիւնի հայութան Յարութան Յարութան

ՆԵՐԵԳՐՈՒԹԻՒՆ

ՀԱՅԿԱՉՈՐՈՅ ԵՒ ՈՍՏԱՆ

ԳԱԼԻԱՌԻ

(Հարունակութիւն, տես թիւ 20)

Վիշերն այս մենարանիս՝ այսինքն
Զարահան սուրբ Նշանի կոչուած
վանքին մէջ մնացի, և առաւոտուն
ժամն երկութին փութացի իմ որդիաւ
կան համբոցը նուիրելու մեր պատ
մաքան Ղղիշէ սուրբ Հօր ցուրտ նըշ
խարներուն, որոնք հան շիրմի մէջ ամ
փոփուած կը կենան, և դիտաւորու
թիւն ունեի քանի մի օր հոն անցը
նել թէ վանուց հին ձեռագիրները
և թէ Գագկայ ամրոցի բոլորուիքն
եղած հնութիւններն տեսնել ու գրի
առնելու համար։

Իսց գժեազդաբար չկրցի իմ
այս նախատակիս հասնիլ, որովհետեւ
Վզմամարայ Պետրոս կաթուղիկոսի
սպաննուիլը և խոշատուր եպիսկոպոսի
կաթուղիկոսանալը առիթ տը
ւած էր զանազան կատկածանաց, եւ
միջնադարեան հաւատարնութիւն մէկ
տեսակն ալ կարծես թէ այս միջոցիս
Պատառական աշխարհի Վզմամա
րայ թեմի մէջ յերեւան ելեր էր։
Պասն զի այս միջոցին եթէ այն կող
մերը աչքի զարնելիք օտարական մի
գտնուէր, Վզմամարցիք խկոյն կոս
կածի երթալով և անմիջապէս ամեն
հնար ՚ի գործ դնելով կըստիպէին այն
օտարականը շտապաւ հեռանալու
այն կողմերէն, որպէս զի ըլլայ թէ
Վզմի կը մանէ իբր յատուկ գաղտնի
քննիչ ըլլալով, և կաթուղիկոսական
խնդրոց կամ գործոց վերահասու ըլ
լալով ճշմարտութիւնը խմացնէ Վզ
դային վարչութեան, որով իրենց կու
սակցութեան գլխաւորին՝ այն է խա
չատուր կաթուղիկոսին միաս պատ
ճառի, ուստի տեղւոյն միարան եղ-

բայրները մեր գալուստը երբ կ'իմա
ցնեն սուրբ Նշանի վանահօր՝ որ խա
չատուրեան ըլլալովն կասկածի գնա
ցած էր մեր վերայ, հարկ չեղաւ որ
հեռանանք անկէ, և այս պատճառաւ
չկարողացանք մեր նպատակին հասնիլ
Վերջապէս ցուպէ ՚ի ձեռին փափաքա
նօք զիմեցինք կրկին անդամը ։ Եկե
ղեցին մեր ազօմիցից մրմունջներն առ
Վստուած նուիրելու և համբուրել
վըտալից պրտիւ սուրբ շիրմի մէջ ամ
փոփեալ երանելի ։ Հօր աճիւնա
ցեալ սուրբ սոկորները, որուն հայ
րենասէր գրից Հայ գրականութեան
մեծ փառք ու պատիւ տուած էր։

Հոս կ'ուզեմքիչ մը կանգ առնուլ
նոյն սուրբ Հօր շիրմի վերայ խօսելով
հայ ազգայնոցս ու շաղրութիւնը ար
թընցընելու համար։ Ղղիշէ ։ Հօր
տապանը նոյն մենարանի եկեղեցւոց
գաւիթը կը գտնուի, գրեթէ աղբիւս
ներու մէջ թաղուած ու անհետա
ցած, այս թշրւառ կացութիւնը երբ
տեսայ, չկրցայ առանց հառաջանաց
արտասուբս զսպել։ Խոչ զարմանալի
տեսարան, ազգի մի բազմաշխատ
բարերարի ցուրտ նշխարները ամփո
փող շիրմիմի անասնոց աղբիւսներու
մէջ կորսուած ըլլայ. ասիկայ մեծ ա
մօթէ հայ ազգութեան և յաւիտե
նական նախատինք, ուստի սրտիս կըս
կիծէն այժմն չկընալով լուել, կ'ուզեմք
քանի մի խօսք ու զզել առ մեր սիրե
լի ազգայնս, որոնք քաջ գիտեն հայ
ութեան փառաց նշանաւոր գարերը
և նոյն փառաց յարգը կը ճանչնան.
որոնք կարծեմ այս մեր խօսքերը ընե
լով չպիտի կարենան ցաւակցել ընդ
մեզ հայրենասիրաց շիրմաց տիտուր
կացութիւնը լուել։

Հայերը երախատամոռաց են ըսելու
ըլլամ՝ կարծեմ չեմ սիսալիք, նոր դա
րուս մարդոց ըլլմունքներէն բզիսած

աղդասիրութեա աղաղակը կեղծիք միէ . թէ եկեղեցականներէ և թէ աշխարհականներէ հայրենասիրութիւնը լառւած առաքինութիւնը լոկ ձայն միէ որ միշտ օդի մէջ կը պարսոի : “ Եթէ զիս կը սիրէք ուր է իմ փառքս, ո կը սէ զօրութեանց Տէրը . Եթէ Հայաստան ձեր մայրն է և հետեւապէս դուք եթէ նորա որդիքն ըլլալով հայ արիւնը ձեր երակաց մէջ կ'եռայ , ուր է ուրեմն Հայաստանի բարերարաց ձեզմէ ընդունելիք պատիւն ու փառքը : Այսօր ամեն Հայ Եղիշէ Ո . Հօր մատեանը անշուշտ կարդացած ըլլալով կը յիշէ նոյն սուրբ Հօր հայրենասէր գրչի զօրութիւնը . գրիչ մի որ ոչ միայն հայուն համակրութիւնը ստացած է այսօր , այլ և օտարազգիք մինչեւ անգամ գոված են նորա գրուածոյն սքանչելի ոճն և եռանդուն հայրենասիրութիւնը : Ամօթ չէ հայութեան, ամօթ չէ մեզ երբ նոյն օտարազգիք որք հայ գրականութեան փոքր ինչ տեղեկութիւն ունին՝ մեղաղրեն զմեզ ըսելով . “ Փօխանակ այսպիսի բազմաշխատ բարերարի մի վեհ անունը ոսկեփոյլ կոթողներու վրայ գրումելու , չլրցաք գոնէ նորա վերջին նշխարքն ամփոփող շիրմի վրայ մարմարեայ անողածոյք քար մի գնել , ո երախտամուաց Ազգ : ո Ահա այսպիսի ապերախտութեան եւ երախտամուութեան զրոշմը պիտի գրոշմէն Հայ աղդին ճակտին վերայ , որովհետեւ այնպիսի սուրբ բարերարի մի շիրմիլ աղըթիւններու մէջ թաղուելու վիճակին հասցընելու դըժքաղդութիւնը ունեցանք : Ուրեմն ինչպէս չպատիւ չպատիւ այն լուսաւորեալ աղդերը , որոնք ոչ միայն իրենց նախնի բարերարաց շիրմիները փառաւորապէս զարդարել գիտեն , այլև յանուն նոցա կոթողներ և երկնաբերձ փա-

ռաւոր բուրգեր կանգնեն ալքիչ կը համարին : Փառք այսպիսի աղդաց , և յաւիտենական պատիւ այնպիսի ժողովրեան :

Եթէ ներելլ է մեզ՝ քանի մի խօսք ալ ուղղենք առ մեր Ամեն . Արբազան հայրիկն Հայրիկ հայրիկ , ներեցէք ձեր խոնարհ որդւոյն . դուք երբէք աղատ չէք պատասխանատուութէ , ձեզ հետ նոյնպէս Ո անայ Առաջնորդներ և իշխաններ , մանաւանդ Աղթամարայ կաթութիկոսունք : Հայրիկ , դուք նոյն շիրմի խեղճութեան ականատես եղած էք , որովհետեւ ՚ի Ո արագ եղած ատեննիդ տարին երկու անգամ ձեր արծուի թեւերով այն երանելուոյն սուրբ շիրմի այցելութէ կուգայիք , տեսած էք նոյն շիրմի դիրքն և խեղճ վիճակն . ուրեմն այժմն երկինք որ զձեզ բարձրացուց և արժանացուց զձեզ այսպիսի բարձր գահու մի վրայ բազմելու , ինչու ուրեմն չէք գարձուներ ձեր ուշադրութիւնը այն բարերար նոր շիրմի վերայ : Եւ ինչու մոռացաք այն սուրբ բարերարը , որուն սուրբ աղօթքը միշտ պահպանած է զձեզ ամեն փորձանքներէ : Ուղագրանաց արժանի են Ո ասպուրականի Առաջնորդներն և իշխաններն , որոնք երբէք փոյթ չունենալով այսպիսի սըրբազան տեղերու պայծառութեանը , բարձի թողի ըրած են զանոնք անհոգութեամբ : Ուղագրելի են առաւելապէս Աղթամարայ գահակալներն , որոնք միայն գահուն վրայ բազմիլ գիտեն և ոչ այլ ինչ . վասն զի իրենց սրբազան պարտաւորութիւն է ամեն Ճիգ թափել ասոր և ասոր նման սըրբազան տեղեաց ինսամ տանելով՝ օր ըստ օրէ բարեկարգ և պայծառ պահել զանոնք . որոնք մէծ պատիւ եւ փառք կը համարուին թէ աղդին և թէ հայրենեաց . բայց գմբազդաբար

անցան հարիւրաւոր տարիներ և Վշ-
թամարայ գահակալներն իրենց իշխա-
նութեան առակ գտնուած՝ թէ սուրբ
Աղջիկի գերեզմանի և թէ ուրիշ վա-
նօրէից ոչ թէ միայն չեն կարողացեր
Երբ կրնային ըստ արժանաւոյն զանոնք
շքեղութեան մէջ պահել, այլ և նոցա
խանդարման եւս շատ անդամ պատ-
ճառ եղած են: Գահ մի որ աղդին
պատիւը կը ներկայացնէ, պարտ է իւր
վրայ բազմող ունենաւ ազդասէր հայ-
րենասէր հայրապետներ, երբ նաւու
մի նաւապետ անմիտ և տգէտէ, ան-
շուշտ միշտ նաւը վտանգի ենթակայ
է. այսպէս ժողովրդեան մի հայրա-
պետ կամ առաջնորդ երբ տգէտ և
շահամոլէ, անշուշտ ժողովուրդը միշտ
թշուառութեան եւ խեղճութեան
ենթակայ է: Ուրեմն պարտ է մեզ ջա-
նալ այնպիսի աթոռներու վրայ այն-
պիսի հայրապետներ բազմեցնելու,
որք ոչ միայն Վագին պատիւ բերեն,
այլ և թէ հայրենեաց և թէ աթոռուց
փառք և պատիւ կարենան համար-
ուիլ. և ասի առելի Վասպուրականի
ժողովրդեան համար կարեւոր է, վա-
սրն զի Հայը հոն առելի բազմաթիւ
է քան ուրիշ երկիրներ:

(Վարդակական թիւնեան)
Յովաննեա վարդապետ
Բայկան Վարդապետի:

ԲԱՐՈՑԱԿԱՆ

“Այնչափ հիւանդութեանց
տակ իշխալ մարդկանց անօթ է.
վասն զի բարի վարուց արդասիքն
է առողջութիւնը:”

ՁԵՆԵԼՈՒ

Վարդուս բնական ամենակատար
կաղմութիւնը իւր դիմացիուն ըլլա-
լուն ապացոյցն է: Վարդը իւր բնա-
կան կաղմութեան նկատմամբ երկար

առողջ և հանգիստ ապրելու սահմա-
նուած է. իսկ եթէ անոր կաղմութիւն
բարոյական մասը նկատենք, այն բոլո-
րովին անմահութիւն է: Վրդ ինչո՞ւ
ուրեմն մարդիկ քիչ կ'ապրին, և ինչո՞ւ
թշուառ կ'ապրին:

Վրդարեւ մեր բնական կաղմու-
թիւնը իւր կանոնաւորաւթեամբը և
հաստատութեամբը կարող է տոկալ
շատ բաներու առանց իւր հաստա-
տութեան վեասելու, այսու ամենայ-
նիւ այս բանական չենքը իւր դէմ
դինող եւ իւր հաստատութիւնը
խախտել ու զող շատ մը հակառա-
կորդներ ունի. նոյն իսկ տարերը, ո-
րովք ինքը բաղադրուած է, իրեն
ներհակ են. ուր թողունքը կախւները,
սուրերը, նաւաբեկութիւնները և
այլ անակնիալ և անդիմադրելի զի-
պուածները, որք հանապաղ մեր կե-
նաց հետ մարտնչելով թէ կը կար-
ձեցընեն եւ թէ բոլորապին կը առա-
ռեն Վակայն ոչ տարերը և ոչ արտաքին
որ և իցէ աղդեցութիւն կամ դիպ-
ւած չէ կարող մարդուս կաղմութիւն
այնպէս խանդարել և թշուառացնել
կեանքը՝ ինչպէս որ կ'ընէ նոյն իսկ
մարդը, այն մարդիկ իրենց կենաց թրշ-
նամիներն են և իրենք են որ իրենց կը
ինասեն քան թէ սյլը. ինչպէս որ
տան մը, քաղաքի մը և թագաւորու-
թեան մը արտաքին թշնամիներէն ա-
ւելի վտանգաւոր եւ երկիւղալի են
ներքին թշնամիները, այնպէս ալ մար-
դուս արտաքին թշնամիներէն աւե-
լի ահաւոր և եղեռնագործ է ներքին
թշնամին: Վասն զի ինչպէս որ ըսինք,
արտաքին առաջին թշնամիքն են տա-
րերը, որոց ներգործութեամբ շատ
անդամ կրնայ տկարանալ մարդ, բայց
բարեբաղդաբար Վարդիչը գթութիւն
այդ վեասուն առաջքն առեր է: Դը-
նելով բնութեան մէջ զահազան դիւ-

ըին, պարզ եւ օգտակար գեղեր, ու ըսց ներդործութեամբ կ'ոչընչանան տարերաց ազդեցութիւնը, և մարդը խիստ դիւրութեամբ և շուտով իւր առողջութիւնը կը գտնայ, մանաւանդ եթէ ներքին գործարանները (ուրիշ պատճառներով) տկարացած ըրբան, անոնք ամենը կը միաբանին այդ եկա մուտ թշնամին կ'արտաքսեն, որով մարդ առանց վնասուելու և առանց այն տկարութեան մէկ հետքը ունենալու, կը հասնի իւր առաջին կորովի և աշխոյժ միմակին: Այս եւս չմնուանամք ըսելու, որ թէ այս և թէ միւս արտաքին պատճառաց, պատահմանց և դիսուածոց շատ անգամ կարող եմք առաջքն առնուլ, քանի որ դեռ անոնք չեն հասած, ըսել է որ եթէ շատ անգամ այս արտաքին ազդեցութեանց կը հանդիպինք, այն եւս մեծադադցն մասը մեր տգիտութենէն անխոհեմութենէն և անդուշութենէն յառաջ եկած է: Այս կերպիս կը սովորինք, որ բնական հիւանդութիւնք խիստ քիչ են, որոց դարմանն ալ դիւրին և առ ձեռն են. կը սովորինք նաև որ այն արտաքին թշնամեաց ազդեցութիւնն ալ հրաւիրողը գարձեալ մենք ենք, որ եթէ ոչ ներդութեան գեթ կարելցութեան արժանի կը նանք համարուիլ:

Այս առաջնական առաջնական այս գեղեցիկ շենքը, մարդու այս անհամեմատ կազմութիւնը խանգարող, ապականող և երկարատե թըշուառութեան մասնող ուրիշ թշնամիներ ալ ունինք, որ ներքին է, և որ աւելի մեր ազատ կամքը կը շարժենք եւ կը դրդուենք մեղի դէմ, որ այն նիքն է մեր կիրքերը: Ինու թշնամի մը հակառակորդ մը չի կայ, որ այն աստիճան կարող ըլլաց մեղ վնասել. նիշտէս կը վնասեն մեղ մեր անսանձ և անբանական հաճոցները. երբ ասոնք բանական խորհրդով կանոնաւո-

րուած չեն, երբ սահմանաւոր և բարեկարգ միջոցներով չեն գործածուեիր, անտանելի եւ անդարմանելի հետեւանքներ կ'ունենան: Այս կրից մէջ մարդուս կենաց ամենատիսերիմ թըշնամին ցանկական կիրքն է, որուն ամենօրեայ զոհերը մեր աշաց առջեւ են, և սակայն մարդիկ անզգայ անոր կոտորածներուն՝ համարթեամբ կ'ողջունեն դայն: Կրից հողմունքը հանապազ կը բաղկան այս շենքը, հեշտախութեան հեղեղը կը փորէ անոր հիմը, և թէ որ առօրեայ զուարձութեանց աւագին վրայ շինուած է այն, անոր կործանումը խիստ մեծ և անկանդնելի է. իսկ ընդհակառակն, թէ որ մարդուս կենաց հիմը ձգուած է բարյականութեան հաստատուն եւ անխախտ վեմին վրայ, եւ մըտաց լուսաւորեալ հանգամանքներով ամեն արտաքին ու ներքին վրամագներուն գէմ խոհեմութեամբ պատրաստուած, այն ատեն բոլորովին աւագահովէ, այն ատեն միշտ առողջէ և հանգիստ, վասն զի “անսանձ հեշտախութեան պէս առողջութեան վնասողքան չիկայո” . “որ և իցէ հեշտութիւն մարդուս և միտքը մարմինը կը տկարացնէ: ո կանոնաւորէ կիրքերգ, եւ ահա ազատ ես բոլոր վտանգներէն:

Ուրեմն մարդկան ազգի մէջ մանաւանդ հիմակուան ատեն այսպահ, անգարմանելի եւ դժուարաբութելի հիւանդութեանց բուն պատճառը անբարյականութիւնն է, վասն զի բնութեան ձկուր, բժշկաց ձարտարութիւնը և սիրալիր խնամոց օգնութիւնները խսպառան օգտուա կը լինին, և ինդզ վսանգեալլ առանց առողջութիւն գտնալու կեանքը ցաւօք և հեծութեամբ կ'անցընէ եւ կ'ինայ անյուտութեան մէջ:

Մարդը, որ բանականութեամբ կը պանծայ, ամօթ չէ իրեն՝ որ այս

ապտիճան անբարոյական ընթացքով
իւր կեանքը թշուառացնէ, արդար և
խիստ ամօթ է մարդուն այսչափ հի-
ւանդութեանց մէջ իշնալը, որ իւր
անբարի վարուց ապացոյցն է, վասն զի
բարի վարուց արդասիքն է առողջու-
թիւնը:

ի. Ե.

ՄՇԱՅԻ ՀԱՅԻ ԳՈՒՅԱԾԵՐԻ

Սորկաւոգ գրիգորի Սարգսեան օք ՚ի
թաշտակ կեսարեաց:

Ո՞ւշշ պատանի և մնանէր ընդ հայրենեացն
աստիշը,
Նախանձ ունէր և ՚ի սրտին փառաց տառ Տեռառն
անձկանք:
Թողար զնայր մայր քսանամեայ ՚ի համակին
եւ անդուն.
Թողար ՚ի բաց և զհայրենոյն զմիշտ դալար վայրո
գայր բնակութիւն ընտրեր անձին ՚ի Սիօնի
յարկս անծուկ.
Յանապատի անջուր յերկիր վարժեալ անձամբ
զանձն փափուկ:

Զերկեամմ' և եթ աշակերտեալ առ դասառուս
հայրեան,
Այսուհետեւ ամ մի ողջոյն դասախոսնէր
քաջարան:

Զո՞ր ձիբս առից գովել տատէն: Խոհէմագոյն
՚ի յընթացս,
Հզուեր գրաւեր մեծաց՝ քան զնիքն ։ ակնածնէլի՞եր
մանկանց:
Քաջ ճանաչէր ըզգափ պայման: յոր աշխատերն
փոյթ ուսեալ.
Եւ որ է ՚ի գովելիս, աննախանձ միշտ ուսուցեալ:
Բուրեցան մինչ երեք ամք, ապա տառ Տեռառն
անձնուէր:

Սրաիւ բոլոր ՚ի յաստիճան Սարկաւագին հասանէր.
Զերմիւ պաշտէր ժեկեղեցոյն զուրբ Օրինաց
բուն պաշտան.

Չառեալ անփոյթ ուսման երբէր, ամենէւին
կեայր զգծն:

Մինչ այս մինչ այն յաւիտենին չափ ընանէր
՚ի վերուստ,

Հրաման վերինն անգառնալի մեզիւ գոյէր
՚ի յերկուստ.

* Օ՞ն արդ հանգիբը ՚ի ցաւոցդ յերանելիցն
՚ի կայան:

Զի՞ կայ քո և աշխարհի հոգւոց բազմաց
անհանդման:

Առեալ ըզձայն երբ հրամանին, ոչ դժկամակ,
ոյլ յօժար:

Ենք զաշխարհ, ամենային վերին կոչանն հեղաբար
հընազանդեալ, ՚ի քաններորդ և հինգերորդ յամ
համակին,
Եւ աւանդեաց զհոգին ՚ի կամս հացուցչին
ընաւից էին:

Ընդ այս ՚ի խոր խոցի ՚ի սիրտ ՚ի ցաւըս իւր
սիրելին:

Բայց կամք էին և այս օրհնեալ ՚ի սկրբանէ
և եսացին:

1870 Հուն. 2

յերանալ:

ԱՅՍԵՎԱԿԵՐԱԿԱՆԵՐ

Լադարից մեր Արժ. թղթակիցը
յիշեալ քաղաքի Որուսաց տէրութեն
հիւպատոսին յանկարծական մահը կը
գուման մէջ հետեւեալ պարագաներով.
Որուսաց վեհ. կայսեր անուսանը տաւ-
րեդարձին առջի օրը հրաւիրագրով մի
իմաց կուտայ տեղւոյն բոլոր հիւպա-
տոսներուն և երեւելի քաղաքացւոց
հետագայ աւուր տօնին ներկայ գըտ-
նուելու, որու համօդ պատրաստու-
թիւն տեսած էր: Բայց գմբաղդա-
բար նոյն իրիկունը եկեղեցւոց զան-
գակները իւր անակնուննելի մահը
գուման յիշին, եւ հետեւեալ աւուր
տօնական եւ ուրախական հանդէ-
սը սգալի եւ յուղարկաւորութեան
հանդէսի փոխուեցաւ: Հանգու-
ցեալ հիւպատոսը Ալիսա Վարկոս,
ազգաւ յօյն էր: բայց բարեպաշտ և
բարեսիրու անձմի ըլլալով շատ պարա-
գաներու մէջ լաւութիւններ բրած է
Հայոց աղդային գործերուն մէջ վասն
որոյ Լադարից եկեղեցւոյն տեսուչ
Արժ. Օ աքարիա վարդապետը ոչ մի-
այն ներկայ գտնուած է յուղարկա-
ւորութեան, այլ և ՚ի խնդրոյ յօյն կը-
զերին եւ հանդուցեալ հիւպատոսի
որդւոյն Նորդիս Վարկոսին՝ իւր եկե-
ղեցական շուրջառովիլ նորա հոգւոյն
հանդատեան կարդացեր և մինչեւ ՚ի
գերեզմանն երթալով հանգստեան շա-
րականներ երգած է Արժ. Աթանաս
վարդապետի հետ, և մեծ պատուով
ընդունուած է: Արախի ենք մեք, նոյն
պէս և տեղւոյն հայագիր և բոլոր
հասարակութիւններ, որ հանգուցեալ
Ալիսա Վարկոսը իրեն արժանաւոր
ժառանգ կըթողու իւր որդին Նոր-
ճիս Վարկոսը:

ՃԱՆՈՒՑՈՒՄ

Սուրբ Էջմիածնի մայր Աթոռոյն ոպարանէն
հրատարակուած Աւելաս անուն բանասիրական տետ-
րին բաժանորդագրութիւնը մայիս 1 էն կըսկիսի:
Բաժանորդագրին Պօլոց համար 5 արծաթ մե-
ծին է, իսկ գաւառաց համար 5 ու կէս, կամինիկ
վճարելի:

Զատ տետրակ առնել ու զորը, պէտք է ամեն
մէկ տետրին չըրս գահեկան վճարել:

Պօլոց մէջ բաժանորդագրութիւնն տեղին է
Մէրձման թիւ. 29. և մինչ բըմի խան վարի յարկ թիւ
43 Վարդապետան և Սրբութեան ընկերոց գրասունները.

ג ע, ה

T H E B O O K

Խողջի ազատութիւն . (Հարսնակով-Ռիմոն) .	247
Ոուրբ Տեղեաց խնդիրը .	252
Ձշուառութիւն .	257
Կասոնի յաղագս ուսման բարւոք կենցաղավարելոյ . (Հարսնակով-Ռիմոն) .	259
Դպրոցական արդիւնք .	262
Ակարագրութիւն Հայկաձորոյ և Ոստան գաւառի . (Հարսնակով-Ռիմոն) .	266
ԲԱՐՈՅԱԿԱՆ	268
ԺԱՄԱՆԱԿԱԳՐԱԿԱՆՔ	270
Օանուցում .	"

ԲԱԺԱՆՈՐԴՅՈՒԹԵԱՆ ՊԱՅՄԱՆ

- Ա. Արօնը ասեմբ ամիս կը հրատարակուի 24 երեսէ բաղկացեալ մէկունկու ութածալ թղթով։
 Բ. Տարեկան գինն է երկու արծաթ Արեգիտիւէ, հանդերձ ճանապարհի ծախքութը կանչիմիկ վճարելի։
 Գ. Զատ տերարակ առնել ուղղող, ողէաբ և ամեն մէկ տետրին շրմա դահկան գլխարթէ։